



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

280.9
5-21

545

Ն 547 ա

ԿՐԾՆԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

Զ է

Ի Տ. ՎՐԹԱՆՀՍ ՔԱՀԱՆԱՅԷ

ԵԶՆԱԿԵԱՆ

Դու յարուցեալ գրացիս
իվերայ Միօնի, ժամա-
նակ գրալոյ նորա հա-
սեալ է ժամ:



Հ Վ 264 ա

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1868

↔

23045

ՀՅՈՒՅՆԱՐԴՄԱՆ ԺԱՄ

12

— Տարու —

Ե Ա Յ Ա Յ Ա Յ

12 3

այսուհետ ամերկաց ու գ
անահ վիճակ բանի վ
առ աղք այսու յան
համ և լաւ



Ա Յ Ա Յ Ա Յ
Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

12 3

88
280.9 №
Ե-21

15 NOV 2011
ՔՐՈՆԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ԶԵ

№ 547

Ի Տ. ԿՐԹԱՆԷՍ ՔԱԶԱՎԵ
ԵԶԱԿԵԱՆ



Կ. ՊՈՂԻՆ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱԵԱՆ

1868

6938

05.04.2013

ՀԱՅՈՒԹԻՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀՅԱՅԻ ՎՐԱՅԻ ՄՊԵՐԱ

ՀԱՅՈՒԹԻՒՆ Ս-17-914-2-4

Կ 824
38ԱՐԴՅՈՒՆ
ՀԱՅՈՒԹԻՒՆԻ ՎՐԱՅԻ ՄՊԵՐԱ

8981

ՅԱՌԱՋԱԲՈՒՆԻ

Քննեցէք զգիրս, զի նոքօքանամարիք՝ զուք ունիլ
զկեանսն յաւիտենականա, և նոքանըն որ վկայեն վասն
իմ, որովք համարիք ունիլ կեանս (Յովհ. Ե. 39):

Զի բերիացի Հրեայք աղնուադոյնք են քան որ
ի Թեռազոնիկն էին, որք և ընկալան իսկ զբանն ամեն-
այն յօժարութեամբ, ճանապար քննէին զզիրա թէ-
իցէ՞ այս այսպէս, (Գործ. ԺԵ. 11):

Աչ միայն մարդոց այլ և բոլոր զգայական ա-
րարածոց փրկութիւնն ու կորուսոր, կեանքն ու մա-
հը փորձէն կախում ունին: Ամէն զգայուն արարած
կը տեսնէ կամ կը զգայ իրեն զգայարանաց ախորժե-
լին, և իսկոյն կ'ուզէ անձամբ անոր փորձը տեսնել.
փորձն իրեն այնպէս քաղցր և հրապուրիչ է որ անոր
հետևանքներուն վրայ զրեթէ քնառ չի խորհիր, եթէ
խորհենու ալ ըլլայ, փորձառութեան հաճոյըն այնպէս
սաստիկ կզգայ, որ զրեթէ բնական թերմամբ իր փոր-
ձին զոհ ըլլաբու կը մղուի: Որչափ դժուարին և զրեթէ
անբնական է նոյն իսկ մարդոց, որ զգայական արա-
րածոց մէջ մի միայն օժտեալն է կատարեալ տրա-
մարանութեամբ՝ ուրիշին փորձէն խելք առիվելով
շատանալ, և իր ամձնական փորձին զոհ ըլլալէն
զերծ մնալ: Ինչ է ճանճը մեղրին վրայ երթայրու-
միողը, ոչ ապաքէն մեղրին խոստացած հանոյքք.
բայց հազիւ թէ ուորը իր փախարած առարկային վր-
րայ կը դնէ, անոր քաղցրութիւնը ուսող կ'ըլլայ վոր-

ձել ուզող անպիրծին, և անուշութիւնը դառնութեան կը փոխուի: Նոյն փորձն է որ Թիթեռնիկը կստիպէ զինք հրապուրող բոցին բոլորտիքը Թթվալու, մինչև որ իր կորուառը հոն գտնէ:

Արդարև ամէն կարգի զգայուն արարածոց մէջ անմիhi են փորձառութեան մասնուած զոհերուն օրինակները: Արդ որովհետև փորձին հետևանքն շատ անզամ այսպէս աղեստալի է, ըսենք ուրեմն որ մարդուս փորձառութեան դիմելու չէ, այլ թէ՝ զինք պնդամբ մշտնջենաւոր անգործութեան մը մասնելու է, որպէս զի ըրլայ թէ փորձառութեան հետևանքէն ընկի: հչ, քայ լիցի. ընդհակառակին խոստիվանելու ենք թէ նախախնամութեան կամքն է որ մարդս, հանդերձ վատանգով երթեմն կամ առէպ վնասուելու, ամէն բան փորձառութեամբ սրբի, և եթէ պէտք է մարդկային նեղինակութեան մը անսալ, աս հեղինակութիւնը փորձառութեամբ ճանցուած և ստուգուած ճշմարտութեանց հեղինակութիւնն ըլլալու է: Եթէ փորձառութեանէ յառաջ եկած կորուաններըն ու վնասները շատ են, որքափ ևս աւելի շատ են նոյն փորձառութեան շնորհած փրկութեան և օգուտներու օրինակները: Մարդկային ազգին զիսութեան մասին ստացած առաւելութիւնը, յառաջադիմութիւնը, ժամանակիս լուսաւորութիւնը ըսուած սիրելի բանը, մէկ խօսքով ամէն նշմարիտ և բարի բան փորձառութեան արդիւնքն ինչ եղաւ, և այս իրողութեան արդիւնքն ինչ եղաւ, և այսուհետև ալ ինչ ըլլալը կը խոստանայ:

ըլլը՝ փորձառութեան և դիտողութեան սկզբունքն է: Գիտութիւններն անով առուգուեցան, մարդուեցան, հաստատութիւն առին և յառաջադիմութեան ճանբան մտան, ընկերութիւնն ալ անով իր ճշմարիտ հիմանցը վրայ կեցաւ: Աւելորդ և մեր գարծին սահմանէն դրւրս է մի առ մի ցուցնել թէ ինչպէս մարդիկ բնական գօրութեանց և օրինաց վրայ իրենց ունեցած բոլոր գիտութիւնը փորձառութեամբ ստացան և տակալին կ'ստանան: Մարդիկ փորձառութեան հետևելէն առաջ ինչ զաղափար ունեն բժշկականութեան, մեքենականութեան, լուսոյ, շոգեւոյ, բոլոր բնական մարմուց և բիմբական նիւթոց գօրութեանը և օրէնքներուն վրայ, և փորձառութեան հետևելէն ետքը ինչ զաղափարներ ունեցան, և այս իրողութեան արդիւնքն ինչ եղաւ, և այսուհետև ալ ինչ ըլլալը կը խոստանայ:

Բնական և քաղաքական կամ ընկերական մասին փորձառութիւնն այսպէս մարդս յառաջադիմութեան շարժող առաջին և միակ լծակն ըլլալով. բարյական և կրօնական մասին ալ նոյնպէս չէ արդեօք: Ասոր ալ այս պիտի բնենք, բայց հոս դիտողութեան արժանի կէտ մը կայ: Բարյական և մանաւանդ կրօնական կամ լաւ ևս ըսենք աստուածային ճշմարտութեանց բնութիւնը անմիջապէս փորձառութեան ենթակայ չըլլալուն համար, մարդիկ փորձառութեան միջոցով չէին կրնար աս սեռի ճշշմարտութեանց այնպէս անձամբ հասու ըլլալ, ինչ

պէս որ բնական ճշմարտութեանց նկատմամբ եղան։ Եւ իրօք ալ զիտենք ի պատմութենէ որ մարդիկ, առևէնէն ի մաստուններն անզամ, դարերով մափառեցան աս տեսակ ճշմարտութեանց ետեւէն, և իրենց բոլոր փորձառական գօրութիւնը և դիտողութեան կորովք սպառեցին, առանց բան մը վնարելու կարող ըլլալու, և աս մասին մարդկային ջանից անյաջողութիւնը գրեթէ խոստվանուած էր, երբ յայտնութեան լոյսը յերկինից ծագեցաւ, և մէկէն աշխարհիս բարոյական և կրօնական մութ երեւյթը լուսալիր առաւոտու մը փոխուեցաւ։ Աս մասին մարդկային ջանից և կարողութեանց ապիկարութիւնը զիտնալով Աստուած, ի սկզբանէ անսոի մարդու առնկատմամբ գոնէ աղօս և անկատար կամ ժամանակին տանելուն չափով իր յայտնութիւնները պակաս չըրաւ։ Եւ եթէ մարդկային ազգը շատ հին ժամանակներ ալ բարոյական և կրօնական ճշմարտութեանց քիչ կամ շատ լուսաւոր նշոյլը պահեց՝ ասիկայ այն սկզբնական յայտնութեանց շնորհիւն էր, մինչեւ որ զրաւոր յայտնութիւնները, հինուու նորը, իրարու ետևէ հասան։

Բայց Աստուած իր յայտնութիւնը տալին, և մարդիկ աստուածային ճշմարտութեանց ալ դրութիւն մը ստանալին եւոքը՝ պէտք չէք որ բննութիւնը, դիտողութիւնը և փորձառութիւնը ձեռք առնէին։ Համինք թէ նախախնամութեան կամքն է որ մարդիկ ամէն բանի փառական փորձառութեամբ սորվին և իրենց կատառութեամբ սորվին։ զօն

բելութիւնը յառաջադրիմութիւնն ու երջանկութիւնը անով ստանան։ և փորձն ալ կը վկայէ որ այսպէս է : Ուրեմն փորձառութեան խնդիրը մարդուս համար բնական օրէնք մընէ : Երբ ալարած մը Աստուծոյ դրած բնական օրէնքն դուրս կելլի, իր բընական ճամբէն կը խոտորի, և անոր առջև կորըստեան անդունդ մը կը բացուի ուր կանուխ կամ ուշ պիտի զորի : Երբ ջրային անասուն մը իր կեանը պը պահող չորէն դուրս կը մնայ, անշուշտ իր օրհամը կը զոնէ : Աս անհրաժեշտ հարկին հպատակեալ է ամէն բան : Քննութիւնը, դիտողութիւնն ու փորձառութիւնը ճշմարտութեան հասնելու նկատմամբ ընդհանուր բնական օրէնք մը ըլլալով, ինչպէս որ մարդիկ բնական մասին գուրկ կը մնան ճշմարտութենէ, եթէ անբաւ ճշմարտութիւններ պարունակող անհուն մատեանի մը պէս իրենց առջեւը բացուած բնութեան մէջ չմտնեն բննութեամբ, դիտողութեամբ և փորձառութեամբ, նոյնպէս անշուշտ է որ բարոյական և աստուծային յաւիտենական ճշմարտութիւններէ ալ գուրկ պիտի մնան, եթէ նոյն միջոցներով չմտնեն այն աստուծային մատեանին մէջ զրոյ յաւիտենական իմաստութիւնը անոնց առջին բացած է, որպէս զի հոն զոնեն ինչ որ բնութեան և իրենց իմաստութեանը մէջ ուղղակի փորձով զոնել անհնար էր :

Բայց աղետայի փորձ մընէ որ տգէտ եւ անբարտուան միանգամայն ծոյլ միտքեր աւելի յօժար են

իրենց մտածացին զիւտերուն և էնթագլութիւններուն խաղալիք ըլլալ , և իրենք զիրենք խարիել ճշշմարտութիւն կարծերով ան որ լոկ կեղծիք է , քան թէ իրենց տղիսութիւնը խոստվանելով փորձառութեան դասերուն անապ , և մարդոց աս ինքնահաւասն յօժարութիւնը ճշմարտութեան բուն միջոցը թող տալով կեղծիքներու հետուելու՝ սովորական է , մանաւանդ կրօնական մասին : Քննութիւնն ու փորձառութիւնը ճշմարտութեան հասու ըլլալու մասին իրքն օրէնք դնող Աստուած՝ որ բնական ճշմարտութեանց նկատմամբ մարդուս ամէն բան փորձելու ներքին մղումը բաւական համարած է , առանց յայտնապէս բաելու թէ մարդիկ բնութիւնը քննէն և փորձեն , կրօնական և հոգերու ճշմարտութեանց համար բացայստ պատուիրած է թէ :

« Քննեցէք զգիրս զի դուք նոքօք համարիք ունել զկեանն յախտենականս , » Եւ թէ « Փորձեցէկ զինչ է հանոյ Տեառն , և մի կցորդ լինիք անալոգութեան գործոցն խաւարի այլ մանաւանդ յանգիմանեցէք » (Եփես . Ե . 10. 11) :

Եւ աս քննութիւնն ընողներն ալ ազնուազոյն կը գոչէ .

Եւ Բերիացի Հրեայք ազնուազոյնք Էին քան որ ի Թեսաղոնիկն էին . որք՝ և ընկալան զրանըն ամենայն յօժարութեամք . հանապազ քննէին զգիրս թէ իցէ այս այսպէս :

Եթէ քննութիւնն հետազօտութիւնն , դիտողութիւնն , փորձառութիւնն օրէնք էն մարդուս ճշմարտութեան

հասնելու համար , այսինքն՝ բնական օրէնք մը՝ բընութեան այն մեծ մատեանը քննելու , և աստուածային օրէնք մը՝ յայտնութեան սրբազան մատեանը քննելու , եթէ Հոգին Սուրբ կը պատուիրէ որ զիրքերը քննէնք կեանը ունենալու համար , և քննողներն ալ ազնուազոյն կը կոչէ , եթէ չկայ մէկը որ իրաւունք կամ իշխանութիւնն ունենայ աս քննութիւնը մեզի արգիլելու , ինչպէս հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ ալ եղած չէ և չկայ օրինաւոր հեղինակութիւնն մը որ աս իրաւունքը մենէ յափշտակելյանդրգնած ըլլայ , թէ և ուրիշ տեղեր այնպիսիներ գտնուած ըլլան , ուրեմն մտնենք ան մատեանին մէջ տեսնելու համար հոն քանի մը ճշմարտութիւններ՝ որոնք մեզի թերեւս անծանօթ մնացած են , կամ զորս մեք չտեսնելու համար խփած եմք մեր աչուըները :

ող զի զմանքո մայսակ մշամիւր շաման այժմնամ
առաջաւ է , այսնց գլուխան նև մը մասնամ
զմանամ մայսակ մասնամուս զի զմանքո մայս
ողի որ միջաւար զի զման միջած Ահ , այսնց
մայսակ է , ոչուա ապամուս զմանք մայսակ զմանք
ոչ զի ան բայ Ահ , Ահ ու միջաւար առ ան
մայսակ ու լամաւ մայսակ նայ զմանք
միջ զմանամուս ուժուն , արդիմրդ միջ ու
ասմիրդ զմանքո բայ է և նոր առ չի բայ
ուս միխաչիս նմի զմանամ ու զի մայսակ
զմանքուր զմանք չի է , բայ նամքը ու
միխաչիս մա զմանք մայս , ասյ նորակ
ումենամ ուստանի զի վայ մա զմանք այժմնամ
սոր նոր , ու նորակ նունամ ումեն հրեւ զմանք
ուժուն ոչ չի զի նախի զմանք այժմնամ զի

— 81 —

Կրօնափոխութիւնը իր մամթագոյն
անձնութիւնը զի անունը նախունը ու միջնամ առ
բ Ա Ր Ե Կ Ա Ր Գ Ո Ւ Ի Շ Ի Ի Ն Չ Ե անուղար
ան վայրին որ ու յաջու զի առ ան մայսակ և ու
ա մ մէջուր բայց մայ զմանք մա ամարան
Ա. Ք աշխարհին վրայ մողորութիւն մը կայ իրան
զրանքան իրանու (Օ ւ Ե . Գ . բան) վաճ
Հ . բան) վառաւան զմայ մայ իրանարանի
մայրան ամ զանանու յարուցեալ գրասցիք վերայ
Սիօնի , ծամանակ գրալոյ նորա
հասեալ է ծամ :

Մեր յառաջ բերելու իրողութիւններուն վկայու-
թիւնը Սուրբ զիրքէն ըլլալով , հարկաւ անհիկայ ա-
նոնց համար միայն կարեւորութիւն մը ունի , որոնք
նոյն զիրքը իբրև աստուածային յայտնութիւն կըն-
դունին :

Արդ յիշեալ աստուածային պատգամները կիմա-
ցրնին մեզի թէ մողորութեան հոգի մը կայ որ աս
աշխարհիս մէջ իր արքանեակներն ունենալով Աս-
տուծոյ յայտնած նշարտութեանը հակառակ վար-
դապետութիւններ սպրդելու , մարդիկ իրաւուեան
վիհը զահավիթելու կը չանայ :

Աստուածաշունչին բոլոր հեղինակները Սուրբ
Հոգիէն շարժեալ (Բ . Պետր . Ա . 2) մեզի իմացնելէ
զատ , թէ մեր բնակած աշխարհին վրայ մողորութիւնը
մը կայ , կը յաւելուն նաև թէ աս մողորութիւնը կամ

մոլորութեան հոգին բուն իր գործքերովը կիմացնէ մեզի թէ ինք Աստուծմէ ապստամբած թնամիէ արդարութեան (Ա. Յ. Յովի. Բ. 3), եւ թէ իւր նպատակը և ջանքերն առ այն ուղղեալ են որ մարդիկ անհնազանդ և ապստամբ ըլլան իրենց արարչէն և անոր արդար օրէնքներէն (Յուղ. 3—16), որպէս զի մարդկալին սեռ յանցաւոր և պատժապարտ զըստնուի (Ծննդ. Գ. 3—19), և Աստուծոյ խորհուրդը խանգարուելով բուն իրենք հաստատուի (Ծննդ. 2. 6, 7, 8) այնակմ որ ինք իր աթոռը դնէ ամպերուն վրայ և բարձրելոյն նման ըլլայ (Ես. Ժ. 13, 14. Բ. Թես. Բ. 4): Խան և յանցաւ

Աերջապէս Սուրբ գիրքը աս ալ կ' իմացնէ մեզի թէ անոր նպատակն ու ջանքերը բացողեցան։ Մարդկային կամակոր բնութիւնը պր ի բնէ չարին հանկամուեալէ (Ծննդ. Զ. 5), անոր թելաղութիւններուն անսալով իրեն ինքնակամ կրօնքներ հաստատեց (Ծննդ. Գ. 5, Ես. Ա. 42. Խող. Բ. 25), և աս խոտորեալ ընթացքին մէջ յառաջ զնաց։ Մարդիկ ոչ թէ չէին կրնար ճանձալ ճշմարտմիւնը որմէ խոտորեցան, կրնային ճանձունք, բայց չուզեցին անիկա խոստովանելով անոր նեղինակը զԱսուած՝ իբրև Աստուծած վառաւորել (Հում. Ա. 21), քանզի ուրիշ աստուծած մը, աս աշխարհիս աստուծը որ է նոյն մոլորութեան ողին, կորացուց անոնց սիրուր (Բ. Կորնթ. Դ. 4), ասոր համար ալճը մարտութեան և սրբութեան Աստուծածը որմէ յիսու-

կացին՝ զանտնք մոլորութեանց և պղծութեան մատնէց իրենց պրտին ցանկութեանը համեմատ (Հում. Ա. 24): Այսպէս մարդկային ազգը Աստուծոյ օրէնքին դաստապարտութեանը տակ ինկաւ յաւիտեան (Բ. Օր. ԻԵ. 25), ինչպէս որ ամէն որ և իցէ, օրէնքի մը դէմ մեղանչող՝ այն օրէնքին պատժական վճռոյն տակ կ'իյնայ։

Բ.

Ասուցոյ պղուրութիւնն ու յայտնութիւնն եւ մարդոց զնութիւնն անկե յուտուելուն պատճառը։

Գիտենք թէ Աստուծած որ մեղաւորին մահը չուզեր, այլ զի դառնայ և փրկուի, Աբրահամիւ և միւս Նահապետաց յայտնէց թէ օրէնքին դաստապարտութեանը տակ ինկած մարդկային ազգը Փրկչի մը ձեռօք ձրի պիտի փրկի՛ (Գաղ. Գ. 15): Ասով մէկտեղ յայտնեց նոյն Նահապետներուն իւր կամքը զոր պարտական էին մարդիկ կատարել։ Գիտենք դարձնալ որ յետոյ անոնց սերունդին, իր ժողովրդեանը զրով աւանդեց նոյն խոստումն ունոյն օրէնքները։

Բայց զարմանալին ան է որ ինչպէս աս ժողովուրդը Եգիպտոսի մէջ, և անկէ եղելու ատենը, քառասուն տարի անսակատիւն մէջ, և յետոյ մինչև զերութիւնը և զերութեանէն ետքը մինչև խոստացեալ Մեսիային զարուարը Եհովային խնամքը վայելին, մարգարեներով և երինառար պատիւսնեւ-

բով շարունակ խրատուելէն , բիւրաւոր հրաշք-ներ և յայտնապէս Աստուծոյ հզօր բազուկն իր միայ տեսնելէն ետքը՝ չարութեան և կռապաշ-տութեան մէջ ընկղմելով , վերջապէս աստուա-ծասպանութեան ոճրոյն մտաբերելու յանդգնեցաւ :

Ասոր պատճառը շատ յայտնի է . վասն զի մո-լորութեան ոգին իր խորհուրդը սուտ մարգարէ-ներով յառաջ տարաւ , և ժողովուրդն իր ապա-կանեալ պրտին մղումէն ձգուելով անոնց անաց : Մարդոց պատուերեցը Սուրբ գիրքը , զոր կարդա-լու և քննելու պարտական էին , քանզի անով կեանք պիտի ունենային կնքուած նամակ մը ըրին խրայելի ժողովրդեան : Այսպէս մարգարէասպան և աստուա-ծասպան մողովուրդն իրաւամբ լսեց աս տուկալի վճիռը թէ Արելի արխւնէն մինչև Զաքարիայի ա-րիւնը աս ազգէն պիտի խնդրուի :

Պ.

Քրիստոնեական Եկեղեցւոյն մէջ մոլորեցուցիչներ :

Նոր կտակարանին մարգարէական պատօնանե-րը մեզի կ'իմացնեն որ քրիստոնէական Եկեղեցւոյն մէջ մոլորութիւններ պիտի մտնեն (Բ. Պետր. Բ. 1, 2. Մատթ. Ե. 15. Գործ. Ի. 18—22. Ա. Տիմ. Դ. 1—6. Բ. Թէս. Բ. 1—11. և այլուր) : Եւ ահա ան անունները զորոնք Սուրբ գիրքն աս մոլորու-թիւնները քարողիներուն կուտայ :

Ա. ՍՈՒՏ ՔՐԻՍՏՈՆ (Մատթ. Ի. 24. Մար. Փ. 6)

Զի յարիցեն Պէտքուտ և առաջ մարգարէք , և առացեն նշանա մեծամեծս և արտևատու , մինչեւ մո-լորուցանել եթէ ննար ինչ իցէ և զընորեարն :

Բ. ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՔ (Մատթ. Ե. 25. Մարկ. Փ. 6) Զգոյշ լրուք է սորոյ նարէարէից անտի որ քան առ ձեզ հանգեցիք ոչխարաց . և իներքոյ են զայլը յափշտակողք :

Գ. Քրիստոսի ԱՆՈՒՆՈՎԸ ԵԿՈՂՆԵՐ (Մարկ. Փ. 6). Զգոյշ կացէք մի խարիցիկ , զի բազումք զայցեն յանուան իշեւ ասիցեն թէ ես եմ . և մերձեցաւ ժամանակ , մի երթայցէք զկնի նոցա

Դ. ՀԱԿԱԱՍԿՈՂ (Բ. Թէս. Գ. 4.) Հակառակորդն հալար-տացեալ ի վերայ ամենայնի որ անտանեալ իցէ Սատ-ուած կամ պաշտօն , մինչեւ նստիլ նմա ի տաճարին Սատուծոյ և ցուցանել զանձն թէ Սատուծած իցէ :

Ե. ԽՇԱՆՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԶԱՆ (Յայտ. Փ. 4.) Եւ երկիր պազին վլշապին որ ետ զիշխանութիւն զազանին , և ասէին . Ովզ իցէ նման գտղանիս , կամ ով կարիցէ պատերազմիլ ընդ դմա : Եւ տուաւ նմա բերան խօսիլ զմեծամեծս և զնայհոյութիւն , և տուաւ նմա իշխանութիւն զամիսս քառասուն և երկու :

Զ. ԳՈՂ ԵՒ Ա.Ա.Չ.Ա.Կ (Յով. Փ. 1.) Որ ոչ մտանէ ընդ գուռն ի գաւիթ ոչխարաց այլ ընդ այլ երանէ , նո դող է և ատաղակ իսկ որ մտանէ ընդ գուռն ոչխար-քն ձայնի նորա լսեն : Ես եմ զուռն :

Է. ԳԱՅԼ ՅԱՓԵՏԱԿՈՂ (Գործ. Ի. 24.) Քանզի զիտեմ ես եթէ յետ իմայ մեկներյ զայցեն հայլ յա-հայտնութ ի ձեզ , որ ոչ խնայեացեն հօտինս :

Ը. ԿՈՐՍՏԵՆԱ ՈՐԴԻ (Բ. Թէս. Բ. 5.) Մի ոք զձեզ

խարեսցի և մի խւիք իրօք զի եթէ ոչ նախ եկեսցէ
տպատամբը բաժինն այստեղի մարդն անօրէնու-
թեան, որդին հորսովան, և այլն :

(Թ. ՍՈՒՏ. Վ. ԱՐԴԱԾՈՅՑՔ (Բ. ՊԵՄՐ. Բ. 1. 5.) Կինէ-
քն և պուտ մարգարէք ի ձողովրեանն, որպէս և
այժմ ի ձեզ լինիցին առաջ վարդապէտ որք սպրդեալ
մուծանին եւ բառուածս կորսաւան :

(Ժ. ՄՈՂՐԵՑՈՒՑՔ ԵՒ ՆԵՌ. Ա. (Յովհ. Բ. 18.) Զի
բազում մողորեցուցիք եկին յաշխարհ. որ ոք ոչ
խոստվանի զՅիսուս Քրիստոս մարմնով եկեալ՝ նա
մողորեցուցիք է և Նեռն :

Ամենայն, որ յանցանէ և ոչ կայ ի վարդապէտու-
թեանն Քրիստոսի զԱստիւած ոչ ճանաչէ :

Ենոք Կատարանին աս և ասոնց նման անուննե-
րով կ'ուզէ իմացնել թէ պիտի ըլլայ մողորութեան
(ողի մը որ հաւատացեալները ճշմարիտ վարդապէ-
տութենէն) խոտորեցնել կը ցանայ, ասոր համար
իրեն արբաննակներ կստեղծէ, և վերջապէս,
եթէ հնար է, Ասուեծոյ Եկեղեցին տիրապէտել
կ'ուզէ : Աս մողորեցուցիս ողին է որ ընդհանուր
անուամբ իրոք որոշ անձմբ Ենոք կոչուած է, և ո-
րուն համար ի սկզբանէ հետէ հաւատացուած է թէ
պիտի զայ :

Ք.

Ենոք ով ըլլալը եւ անոր զպուտը .

Թէ արդեօք Ենոք մասնաւոր անձ մըն է թէ ոչ,
կամ թէ ով և ինչպիսի մէկն է զիտնալ մեզի համար

շատ մեծ կարևորութիւն մը չունի : բաւական է մե-
զի զիտնալ որ Նեռը մողորեցուցիչ է, այսինքն ա-
նոր միակ նպատակը մարդիկ Աստուծմէ, Քրիս-
տոսէ և անոր յայոնած և սորվեցուած ճշմարտու-
թիւններէն խոտորեցնել է : Աս այսպէս ըլլալով
կրնանք ըսել թէ ամէն սուտ վարդապէտ որ կա-
մաւ մողորութիւն մը կը քարոզէ կամ Քրիստոսի
Եկեղեցւոյն մէջ մտած որ և իցէ հոգեկորոյս մողո-
րութիւն, զիտնալով թէ մողորութիւն է, պաշտպան
կը կենայ, և անոր հակառակ քարոզողներն իրեւ
հերձուածող և մողորեցուցիչ կը մերժէ և կը հալա-
ծէ, և ամէն կերպերով և միջոցներով կը չանայ որ
ճշմարտութեան ճայնը խեղդէ, և անոր ընդունե-
լութիւնը խափանէ՝ Նեռին արբաննեակն է և Նեռ է:

« Ասոր համար մեր Տէրը օրինակի կերպով ըսած է .

« Յարիցեն սուտ քրիստոսք », և Յովհաննէս առա-
քեալ կ'ըսէ . « Նեռինք բազումք եկեալ են » :

Ասէ յայոնի է որ Նեռը դեռ եկած չէ, այլ
պիտի զայ ըսելն ալ ճիշդ չէ : Եթէ ընդունելու ալ
ըլլանք թէ Նեռը մասնաւոր անձ մըն է և պիտի
զայ աշխարհիս կատարածին մօտ մեծամեծ նշան-
ներով մարդիկ, և եթէ հնար է նաև ընտրեալները,
խարելով մողորեցներու, սա ճշմարիտ է որ աս
Նեռը ով որ է իր զօրութեամբը կամ ազդեցութեամբը
իր ոգւոյն արդիւնքովն արդէն և ի սկզբան, ի վեր
աշխարհիս վրայ է : Ասոր ալ կը վկայէ զիրքը .

Ամենայն հոգի որ ոչ խոստովանի զՅիսուս Քրիս-

տոս մարմնով եկեալ՝ չենա յԱստուծոյ, և այս Նեռինն
է, զորմէ լուարուք՝ եթէ զալոց է, և արդէն իսկ
յաշխարհի է (Ա. Յովհ. Գ. 3.) և դարձեալ թէ՝ Բա-
զում մոլորեցուցիչը ելին յաշխարհ . (Բ. Յովհ. 7.)

Յ.

Թէ արդեօֆ մողորուրիւնը Քրիստոնեական Եկեղեցոյ
մէջ մուսբ գտնա:

Սոլորութիւն ըսելով ոչ միայն վարդապետու-
թեանց կամ հաւատալեաց նկատմամբ եղած սիսալ
կարծիքները կ'իմացուին, այլ և բարուց մասին ե-
ղած որ և իցէ անուղղայ ընթացք կամ վարմունք:
Պատմութիւնը և մեր իսկ փորձառութիւնը կը
ցուցնէ թէ՝ մողորութիւնը յիշեալ երկու հանգամա-
նօք ալ մուտ գտած է քրիստոնեայ ժողովրդոց մէջ.
սուկալի մողորութիւններ և զգուելի ապականու-
թիւն բարուց: Սոյն այս իրողութիւնը թէ իբրև
մարզարէութիւն և թէ իբրև եղելութիւն կը պատ-
մեն մեզի. Սուրբ զիրք: Թողունք հին Եկեղեցւոյ
վիճակը զոր վերագոյն համառօտիւ ծանուցինք,
այսինքն՝ Հրէական Եկեղեցւոյն մէջ տիրող մոլորու-
թիւններն ու բարուց զեղծումները: Հոս մեր խօսքը
Քրիստոնէական Եկեղեցւոյ վրայ է: Նախ մեր Տէրը
յայտնապէս իմացուց ասիկա որոմանց առակովը
ուր որոմին համար ըստած է թէ մինչև հնացո ժա-
մանակը, այն է մինչև աշխարհիս կատարածը,
խառն պիտի մնայ բարուք սերման հետ: Նոյնը կը
ծանուցանէ Առաքեալը:

Եկեղեցն և սուստ մարզարէք ի ժողովրդեանն, որ-
պէս և այժմ իձեզ լինիցին սուտ վարդապետք որք
սպրդեալ մուծանին հերձուածս կորստեան, և դորս
Տէրն զնեաց՝ զնոսա ուրացեալ ածեն ի վերայ ան-
ձանց զարագանասն կորուստ. և բազումք անկեալ
երթիցեն զնետ նոցա անառակութեանցն, վասն ո-
րոյ ճշմարտութեանն հանապարհ հայիցիցի (Բ. Պետր.
Բ. 1. 2.)

Սուրբ հոգին ամբողջ Եկեղեցի մը, այն է Սար-
դիկէի Եկեղեցին, կը յանդիմանէ իբրև մեռեալ զործ-
քով:

Տեսի զրոբս քո զի զանուն կենդանւոյ ունիս և
մեռեալ ես. Լեր արթուն և հաստատեալ այսուհետեւ
չի հանդերձեալ ես մեռանիլ. քանզի ոչ գոտի զզործս
քո կատարեալ առաջի Աստուծոյ: (Յայտ. Գ. 1—5.)

Պօլոս առաքեալ ալ քրիստոնեայ վարդապետաց
համար կ'ըսէ թէ՝

Խոստանան զիտել զԱստուծ և գործովք իւր-
եանց ուրանան. պիլծք և անհաւանք, յամենայն
գործս անպիտանք: (Տիտ. Ա. 16.)

Որ ան եկեղեցին է արդեօք որ կրնայ համար-
ձակիլ ըսելու թէ իր մէջ Փրկչին մարզարէացած ո-
րումն ցանած չէ թշնամին, մողորութեան ապստամբ
ողին:

Զ.

Առաքելոց ժամանակին օրացած մողորութիւնները:

Զարմանք չէ որ ներկայ և անցեալ դարերուն մէջ
Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ մողորութիւնն ու

անօրէնութիւնը միւտ գտաւ և տիրեց . ուր հոյն
իսկ Առաքելոց ժամանակը և անոնց Եկեղեցիներուն
դեռ այս ներջնչեալ ուռոց ազդեցութեանը տակ
գտնուած ատենը , մոլորութիւնն ու անօրէնութիւնը
Եկեղեցւոյ մէջ իր եկամուտներն ըրած էր և կ'ընէր :
Եթէ զարմանալ պէտք է , ասոր արժան է զարմա-
նալ . ինչպէս Պօղոս առաքեալ Քաղաքացւոց հա-
մար իր զարմանը յայտնած է բաելով .

Զարմանած զի այդպէս զայնովով փոխիք յայնմանէ
որ կոչեացն զձեզ ի շնորհած Քրիստոսի՝ յայլ աւե-
տարան . որ ոչ զոյ այլ . բայց եթէ իցեն ոմանք որ
խոռվեցուցանիցն զձեզ և կամիցին շրջել զԱւետա-
րանն Քրիստոսի (Գաղ. Ա. 6—10.)

Բայց որչափ որ ալ հոս Առաքեալ զարմանալ կ'ե-
րեցնէ , ուրիշ տեղ յայտնապէս ըսած է թէ աս ալ
զարմանարու բան մը չէ և պատճառն ալ կուտայ :

Զի այնպիսիքն են սուտ առաքեալք , մշակը ներ-
գաւորք որք կերպարանին ի կերպարանն Առաքե-
լոց Քրիստոսի . և զնն ին զարմանք , քանզի և Սատանայ
իւրպարանի ի հրեշտուի լուսոյ , և ուշուն է մէջ ելու և պաշտօ-
նեայ նորու կերպարանին իւր լ պաշտօնեայ արդարութեան , ո-
րոց կատարածն կորուսն է : (Բ Կորնթ. Ժ. Ա. 13 , 13 .
Տես. և Գաղ. Բ. 4 , Յաւդ. 4:)

Առաքելոց ժամանակը կային ըսողներ թէ : գործ-
քով կ'արդարանայ մարդեռչաւորով (Գաղ . Գ. 5 :
Հոռով . 28) : ինչպէս որ այսօրուանօրս կամ շատեր
որ կ'ըսեն թէ հոգ չէ թող մարդիկ ինչ բաներու կ'ու-
զեն հաւատան , բաւական է որ ընկերութեան մէջ

բարեկիրթ , զգաստ և համեատ մարդիկ ըլլան : Հայուա-
Ասոր հակառակ կային ըսողներ թէ հաւատքով
միայն կարդարանայ մարդ (Յակ. Բ. 17.) ինչպէս որ
կան այսօր ալ պնդողներ թէ մարդ պէտք է որ նյս
ինչ կամ այն ինչ հաւատքն ունենայ , այսինքն՝ այս
ինչ Եկեղեցւոյ մէջ գտնուի և անոր հաւատքը դա-
ւանի . իսկ գործը կամ վարը ինչպէս կուզէ ըլլայ ,
արձակում մը , լուացում մը կամ ուրիշ որ և իցէ
արտաքին արարողութիւն մը զանիկայ իսկոյն կը
մաքրէ և կ'արդարացնէ :

Կային ըսողներ թէ արդարանալու համար ա-
պաշխարութիւններ , այսինքն՝ պահքեր , ծուեր ,
խարազն հազնիլ , մարմինը տանջել , և ուրիշ կերպ
կերպ խատակեցութիւններ ընել : Աս տեսակ խր-
տամբերութեանց համար կ'ըսէ Առաքեալք թէ են ,
Ըստ պատուիրանաց և վարդապետութեան մարդ-
կան , որ իմաստութիւն իմն համարէ ինքնակամ
կրօնիւք և խոնարհութեամբ և անխայութեամբ
մարմոյ , և այլն (Առզ. Բ. 20, 21.)

Կային փառասիրութեան կամ հակառականիրու-
թեան համար կամ ուրիշ որ և իցէ նպատակաւ ,
ծշմարտութիւնը մինակ մեր բովն է բաելով ուրիշ-
ները (թէև իրօք մոլորութիւն կամ յանցանք մը չու-
նենան , ինչպէս էր Յովհաննէս Առաքեալ) Եկեղե-
ցին մերժելով , Եկեղեցին պառակտողներ :

Գրեցէ ինչ Եկեղեցւոյն , այլ որ յառաջադէմն է
ի նոցանէ Դիբութեփէմս' ոչ ընդունի զմեզ : Վասն ալ-

Նորիկ, եթէ եկից յիշեցոցից զգործս նորա զոր
առնէ, բանիւք չարօք շատխօսութեան առնէ, զմեզ
աշխատ, և ոչ այսոքիւք շատացեալ, ոչ ինք ըն-
դունի զեղբարս, և զայնոսիկ որ ընդունինն արգե-
լու, նաև յնկեղցւոյ ևս հանէ, Սիրելի, մի մինիցիս
նմանող չարի այլ բարոյ (Գ Յով. 9 11.)

Ասոր ալ օրինակները չունինք արդեօք մեր ժա-
մանակին Քրիստոնէրց մէջ :

Կային Պօղոսեաններ, Ապօղոսեաններ, Կեփայ-
եաններ, այսինքն՝ փոխանակ Քրիստոսի և անոր
խօսքին յարելու նոյն Քրիստոսը և անոր խօսքն
այս ինչ կամ այն ինչ կերպով քարոզողներուն,
շատ անզամ նաև իրենք զիրենք և իրենց դրութիւնը
քարոզողներուն յարողներ, ինչպէս որ մեր ատենն
ալ կան Պատպականներ, Լուսաւորչականներ, Լու-
տերականներ, Երիցականներ, և այլն: Բայց ինչ
կ'ըսէ արդեօք Սուրբ զիրը այսպիսիններուն,

Եւ արգեն խկ ի ձեզ նեռ և նախանձ, ոչ ապա-
քէն մարմնաւոր էք և ըստ մարդկան գնայք: Յոր-
ժամ ասէ որ ի ձենզ. Ես Պօղոսեան եմ, և միւսն թէ՝
Ես Ապօղոսեան, ոչ մարդիկ էք: Խկ արդ ով է
Պօղոս կամ ով է Ապօղոս: — Պաշտօնեայք՝ որովք
հաւասարցէքն, և իւրաքանչիւր որպէս և Տէր ետ:

Վերջապէս կային Եկեղեցիներ որ իրենց մէջ
սալրդած մոլորութեանց և զեղծմանց վրայ անհոգ էին:

Դիմեմ զգործս քո և զլատակս քո և զմամբե-
րութիւն քո, և զի ոչ բառնամաց զչարս: Եւ փորձեցիք
որ ասեն զինքնամս առաքեալո՞ և ոչ են, և եբբառ-

եցիս՝ և ստեն. և համբերեցեր և վշտացար վասն
անուան իմոյ և աշխատեցար: Այլ ասեմ առ քեզ զի
զմէրն քո զառաջին թողեր յիշեա այժմ ուստի ան-
կար և ապաշաւեա, և զառաջին զործմն քո արա:
ապա թէ ոչ զամ ես փողվազակի, և շարժեցից զաշ-
տարակս քո ի տեղւոցէ խրմէ, եթէ ոչ ապաշխա-
րեցես: Արդ զայս արա՛ զի ատեւցիս զգործսն նի-
կողայոսի զոր ես ատեմ (Յայտ. Բ. 2—6, և 20—23:)

Դժբախտաբար ասոր ալ օրինակները պակաս
չեն մեր ժամանակը:

Քրիստոսի Առաքեաններն ու անոնցմէ ետքը զրե-
թէ ամէն դարու մէջ Առաքրոց հետևող ճշմարիտ
վարդապետներ միշտ զանացին յորորիել Աստուծոյ
ժողովուրդը որ արդէն զօրացած մոլորութենէ և ա-
նօրէնութենէ զգուշանայ. Նոյնը պարտական է
ընելու ամէն Քրիստոնեայ Եկեղեցի, այսինքն՝ ըզ-
գուշանալ ամէն մոլորութենէ և անօրէնութենէ, և
եթէ դժբախտութեամբ ասոնցմէ խմոր մը իր մէջը
սալրդած տեսնէ, ինկոյն մէկդի ընել և մարքել Եկե-
ղեցին անկէ արդէն ձեռքն ունենալով Աստու-
ծային պատզամները որոնք միշտ կարդալու և
քննելու, և ի նիւթ կրօնից և բարոյից զինքն անոր
հրամաններուն համաձանցնելու պարտական է:

Է.

Մոլորութիւնն ու անօրէնութիւնը (Նեռը) արգիլոյ
գորութիւններ:

Սուրբ զիրը ծանուցանելն ետքը թէ Նեռը կամ

կորստեան որդին , այն է մոլորութիւնն ու անօրէն նութիւնը Եկիղեցւոյ մէջ պիտի մտնէ , Եշնամին ոռոմը մաքուր սերմանը մէջ պիտի ցանէ , կը ծանուցանէ նաև թէ որոնք են այն միջոցները որոնք մոլորութիւնն ու անօրէնութիւնը Քրիստոսի ժողովունանը մէջ մտնելու . կը նանան արզիկէ , ան զօրութիւնը կամ զէնքը որով Քրիստոնէական Եկեղեցի կարող պիտի ըլլայ պատերազմի կորուտեան որդւոյն դէմ , Ասոնք են ,

Նախ՝ հաւատացելոց Քրիստոսով մրութիւնը :

Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ , այլ վասն ամենայն հաւատացելոց բանիւ նոցա յիս , զի ամեններեան ֆ իցին : Որպէս զու Հայր յիս և ես ի քեզ զի և նորա ի մեզ իցեն . զի և աշխարհ հաւատացե եթէ զաւ առաքեցելոր զիս : Եւ ահաւասիկ ես քնի ձեզ եմ զամենայն աւուրս մինչև ի կատարած աշշ խարճի Յովի . (Ֆ. 21. Մատթ. ԽԸ. 20.)

Երբ Քրիստոս իր հաւատացելոցը հետ կ' ըլլայ , եթէ ոչ երբ անոնք միացեալ են անոր անունովը .

Ուր երկու կամ երեք ժողովեալ իցեն յանուն իմ , անդ եմ ես ի մէջ նոցա (Մատթ. ԽԸ. 20.)

Ինչպէս կրնան հաւատացեալը մի ըլլալ Քրիստոսով , երբ Քրիստոս քարոզելու տեղ մարդիկ քարոզեն , և յանուն Յիսուսի պարծենալու տեղ՝ ուզեն պարծենալ յանուն Պօղոսի , Ապողոսի , և Կեփայի , կամ որիշ որևիշ մարդոյ :

Երկրորդ՝ Հաւատացելոց իրար սիրելը :

Պատուիրան նոր տամ ձեզ զի սիրեցեք ըզ

միմեանս , որպէս սիրեցի ես զձեզ , զի և զուք սիրես զիք զմիմեանս . յայսմ զիասացեն ամենենքեանեթէ իմ աշակերտը էք , եթէ սիրեցէք զմիմեանս : Եւ մէք հաստացաց եւ ծանեաք զեւրն՝ Աստոծոյ զոր ունի առ մեզ : Աստուած սէր է , և որ կայ ի սէրն ընակեալ է Աստուած , և Աստուած ի նմա ընակէ (Յով . Ժ. 14. 55 , Ա. Յով . Գ. 20 .)

Եթէ սէրն է նշան Քրիստոսի աշակերտութեան , եթէ իրար սիրողներու մէջ միայն կը բնակի Տէրը , ինչ ցաւ պիտի ըլլայ ճշմարիտ Քրիստոնէի մը համար տեանել այնպիսի Եկեղեցիներ որոնք մարդոց պատուիրած աւանդութիւնները , Աւետարանէն դուրս . և անոր հակառակ վարդապետութիւններ պաշտպաններ համար կը նզովեն , կը բանադրեն և Եկեղեցիներոշեն , ուր Առաքեալը կաղաղակէ ըսելով թէ , եթէ մէկը ձեզի ուրիշ Աւետարան քարոզէ , երկինքէն Հրեշտակ մայլ ըլլայ , այնպիսին նզովեալ ըլլայ :

Երրորդ՝ հաւատացելոց սրբութիւնը :

Սուրբ արա զնոսս ճշմարտութեամբ ըով , զի քո քանդ ճշմարտութիւն է : Որպէս զիսառաքեցեր յաշխարհ , և ես առաքեցի զնոսս յաշխարհ , եւ ի վերանցաւ ես սուրբ առնեմ զանձն իմ , զի եզիցին և նու քա սրբեալը ճշմարտութեամբ : Վասն որոյ զըրեալ է թէ եղերուք սուրբ զի ես սուրբ եմ : Եւ եթէ հայր կոչէք զայն որ առանց ակնառութեան զատի ըստ Խւրաքանչիւր գործոց , ապա երկիւղիւ զձեր պանդրիստութեան ամառակս զնաչիք (Յով . Ժ. 17. 18. Ա. Յով . Ա. 40. 17) :

Եթէ Քրիստոնեան նշմարտութեամբ սուրբ է , որ
է Աստուծոյ խօսքը , ինչ պիտի բան ան Եկեղեցի-
ները որոնք աս խօսքը զրեթէ զրուանի տակ դրած՝
կը ջանան սրբել հաւատացեալները քրհնեալ ջուրե-
րով կամ իւղերով , պատկերներով և ուրիշ նիւթա-
կան առարկաներով , ուղտագնացութիւններով ,
պահով և ուրիշ մամույ արդարութիւններով և զա-
նազան արարողութիւններով . քանի որ Առաքեա-
լը կը քարոզէ թէ օրէնքին զործքերովը մարդ չի
կրինար արդարանալ , այն է՝ լուացումներով , կերա-
կուրներու և օրերու խտրութիւններով . և թէ եթէ
թվատուիք , Քրիստոս ձեզի օգուտ մը չներ :

Զորրորդ՝ Սուրբ զրոց ընդերցումը :

Ամենայն զիրք Աստուածաշունք և օգտակարք ի
վարգապետութիւն են . և յանդիմանութիւն , և յուղ-
ութիւն և ի խրատ արգարութեան զի կատարեալ
իցէ մարդն Աստուծոյ յամենայն զործս հաստատեալ :
Եւ ունիմք հաստատազոյն զբանն մարգարէական ,
որում եթէ անսայցէք բարոնք առնէք , իբրև ճրա-
զի որ տայցէ լոյս ի խաւարչտին տեղւոց , մինչև
տիւն լուսաւորեսցէ և արուսեակն ծագեսցի ի սիրոս
ձեր : Քանզի ոչ եթէ ըստ կամաց մարգկան տուաւ
մարգարէութիւն երբեք , այլ ի Հոգուն սրբոյ կրեալք
խօսեցան մարդիկ յԱստուծոյ Բ . Տիմ . Գ . 15 . Բ .
Պետ . Ա . 19 , 21) :

Աւելորդ է յիշեցնել թէ կան այնպիսի Եկեղեցիներ
որոնք Առբբ զրոց ընդերցումը իբրև մնասակար
արգիլած են , կամ , եթէ չեն արգիլած , անիկա կեր-

պով մը անմատչելի ըրած են ժողովրդեան , մար-
դոց զրուածներն Աստուծոյ խօսքին տեղը դնելով .
կենդանի ջրոյ աղբիւրը թող տալով՝ իրենց ծակոտ
զուբեր փորած են :

Հինգերորդ՝ Հաւատացելոց անձնուրացութիւնը :

Եթէ որ կամի զինի իմ զալ , ուրացի զանձն , և
առցէ զիաչ իւր հանապազ , և Եկեղեցէ զինտ իմ . զի
որ կամցից զանձն իւր կեցուցանել՝ կորուսցէ զիա-
ն որ կորուսցէ զանձն իւր վասն իմ կեցուցէ զիա :
Եւ կոչեալ առ ինքն զժողովուրզն աշակերտոցն հան-
գերձ առէ ցնոսա . Եթէ որ կամի զալ զինի իմ , ու-
րացի զանձն իւր և բարձցէ զիաչ իւր և Եկեղեցէ
զինի իմ Պատկ . Թ . 24 . Մատթ . Ը . 54) :

Վեցերորդ , Եկեղեցւոյ պաշտօնեաներուն վրայ
զզուշութիւն :

Ձերիցուէ չարախօսութիւն մի ընդունիցիս , բայց
եթէ երկուք և երեք վկայիւրք . իսկ որ մեզանչենն ա-
ռաջի ամենեցուն յանդիմանեալ զի և այլքն երկիցեն :
Վկայութիւն զնեմ առաջի Աստուծոյ և Յիսուսի Քը-
րիստոսի ընտրելոց հրեշտակաց , զի զայդ պահես-
ցես առանց մտահածութեան : Մի ինչ առնել աչա-
ռանօք Ձեռն վաւլվագուկի յուրուք վերայ մի դնիցես ,
և մի կցորդ լինեցիս մեղաց օտարաց զանձն քո
սուրբ պահեսչիր (Ա . Տիմ . Ե . 19 , 22 , Գ . 1 , 15 :
Տիմ . Ա . 3 : 17) :

Աս մասին ալ ցունինք արդեօք Քրիստոնեայ Եկե-
ղեցեաց պաշտօնեաներուն նկատմամբ ըսկու շատ
բաներ որոնք լուռութեամբ կանցնենք :

Եօթներորդ՝ Քրիստոսի Եկեղեցի եմ ըստոք պէտք
է որ Առաքելոց և Մասրաքից հիմանը վրայ շին-
ուած ըլլայ, այն է Առւրբ զրոց վարդապէտութեանը
վրայ միայն, առանց մարդոց պատուիրածներն ալ
մէկտեղ խառնելու :

Ապա այսուեմու ոչ էք օտարք և պանդուխոք,
այլ քաղաքակիցք սրբոց և ընտանիք Աստուծոյ,
շինեալք ի վերայ հիման Աստաքելոց և Մարքարէից,
որոյ է զուխ անկեանն Քրիստոս Յիսուս։ Դիսաս-
ցես թէ որպէս պարտ իցէ քեզ ի տան Աստուծոյ շըր-
շիլ որ է նկեզեցի Աստուծոյ կենդանոյն, սխն և հաս-
տառութիւն հշմարտութեան (Եփես. Բ. 19. 20.)

Ումերրոդ՝ գիտնալ որ Քրիստոնեան Աստուծոյ
միանգամայն մամինայի չի կրնար ծառայել :

Ոչ կարէք Աստուծոյ ծառայել և մամնայի : Քրի-
ստէին զայս Փարիսեցիքն, քանզի արծաթակրոք էին,
և անգոսէին զնա : Որք զամէնայն տունս կոծանեն,
և ուստոցանեն զոր չէ արժան որքան վասն զօշաբար-
զոթեան, Եւ պահնութեամբ մտապածին բանիք
առնեն զեկզ վտարանդի, որոց զատաստանն ի բնէ
ոչ զատարկանայ, և կորուստ նոցա ոչ նիրենցէ :
Դուք. ՖԶ. 15. 14. Տիտ. Ա. 1044. Բ. Պ. Բ. 5.) :

Եկեղեցոյ պաշտօնեաներուն արծաթսիրաթիւնը
ոչ ապաքէն իրաւամբ առակ եղած է հաւասացելոց
մէջ, « Արարիք զոտուն հօր իմոյ տունն վաճառի » ։ Եւ
իններորդ՝ Քրիստոսի Եկեղեցւոյն կառավարութիւ-
նը հոգևոր ըլլալու է, ինչ են ուրեմն բանտն, աքսորք
և այլ հերետիկուկամ յանձաւոր համարուածներուն :

Զիոնէ մեզ պատմերազմը ընդուրութնոյ և ընդարեան այլ
ընդ իշխանութիւնս և ընդ աշխատիւն ականա խստարիս
այսորիիկ, ընդ այսո չարութեանոր ի ներքոյ Երկնից։
Եւ ի վերայ այսոր տմենայնի առէք զվահաննն հաւաստոց
որովկարով լինիչիք զամենայն նետու մաւիս չարին
շիջուցանել, և առէք զամաւարատն փրկութեան և ք-
ստուսեր հոգւոյն որ է բանն Աստուծոյ։ Եւ եզեկ հակա-
ռակութիւն ի մէջ նոցա թէ ո ի նոցանէ համարիցի
մեծ, և նա ասէ ցնոսար, թագաւորք զզանց տիրեն
նոցա, եւ որ իշխանն նոցա՝ բարերարք կոչին . այլ
գորք, ոչ այնպիս այլ որ մոծն է ի ձեզ՝ եզիցի իբրև
զկրտութիւն, և առաջնորդն իբրև զամաստոր։ Հնա-
զոնդ մրտոք ամենայն մարդկէն և ստէզծուածոց,
և թէ թագաւորք առաւել ունեք : Եփես. 12. 17:
Դուք. ԻԲ. 24. Ա. Պետ. Բ. 13. 15:

Տաներորդ՝ Քրիստոսի Եկեղեցին կը հալածուի
ոչ թէ կը հալածէ :

Զայս խօսեցայ ընդ ձեզ զիւմի զայթակենցիք ի
ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ, այլ եկեսցէ ժա-
մանակ զիւմինայն որ սպանանիցէ զձեզ՝ համարիցի
պաշտօն մատուցանել Աստուծոյ։ և զայս արացեն
ընդ ձեզ, քանզի ոչ ծանեան զհայր և ոչ զիս։ Ոչ վա-
սըն իմ ինչ եկն բարբառս այս, այլ վասն ձեք : Այժ-
միկ զատաստանէ աշխարհիս այսորիիկ, այժմիկ իշխ-
ան աշխարհիս այսորիիկ ընկեսցի արտաքս։ Զոր
Տէք Յիսուս սատակեսցէ Հոգւով բերանոյ իւրոյ, և
խարանեացէ յայտնութեամբ զալստեան իւրոյ (Յոն.
ՖԶ. 1. 5. թք : 50.51 : Բ Թէս. Բ. 8.)

Թողլուրեմն մոլորութեան և անօրինութեան պարունակութիւն

ազդեցութենէն ազատ եղող Քրիստոսի եկեղեցին ըլ-
լալ ուզողներն՝ բոլոր աս բաներուն զգուշանան, և
հեռացնեն զանոնք իրենցմէ, եթէ անոնց հակառակ
բան մը ունին, Թող զիտնան Թէ՝

Զիարդպարտ իցէ մեզ շրջիլ ի տան Աստուծոյ որ
է Եկեղեցի Աստուծոյ կենդանոյ, ոիւն և ճամատա-
տութիւն ճշմարտութեան :

¶.

Եկեղեցիներն առայելալան շաւդէն կը խոտորին.
Պառակտումներ, Պայրակդուրիներ :

Ոչ որ կրնայ ուրանալ Թէ ճշմարիտ կրօնքի և
աստուածպաշտութեան պտուղներն են մլութիւն,
սէր, սրբութիւն, խոնարհութիւն, անձնուրացու-
թիւն և որ ինչ ասոնց նման է, խոկ ճշմարտութենէ
ամէն խոտորում ասոնց հակառակ արդիւնք կրնայ
ծնանիլ այն է երկպառակութիւն, ատելութիւն,
անսրբութիւն, համարտութիւն, տիրապետութիւն,
այլովքն հանդերձ : Աս տարբերութիւնը կը տեսնենք
Հեթանոս ազգաց ու Աստուծոյ ժողովրդեան մէջունը,
նա մանաւանդ նոյն խոկ Աստուծոյ ժողովրդեան մէջ
աստուածպաշտութերուն և չարերուն մէջունը : Այս-
պէս մէկ կոյմանէ կելլեն մեր առջեր Կայեն, քին-
դեղի դարուն մարդիկը, Փարաւոն, Կորլս Դաղան
և Աքիրոն, Հեղեայ որդիիքը, և այլք, միւս կողմա-
նէնախաշբնեղեղեան նահապետք, Աբրահամ, Մով-
սէս, Դաւիթ, և ասոնց նմանները : Սուր զրոց ալ
բոլոր պատուէրները, խրատներն ու սպառնալիքն

առ այս ուղղեալ են, յորդորել զմեզ որ ճշմարտու-
թեան գործերուն հետուինք, ու անոր հակառակ գոր-
ծերէ խորշինք : Եւ զիտնենք որ բոլոր անոնք որ
ճշմարտութենէ են անոր ձայնին կը լսեն :

Ամէն Եկեղեցի կը պարծի Թէ առաքելական է .
աակա պէտք է որ անոր սկզբունքներն Առաքելոց նը-
պատակին համաձայն ըլլան : Ինչ էր ուրեմն Առա-
քելոց նպատակը Նոր կոտակարանէն շատ յատնի կե-
րևայ : Առաքելոց նպատակը Թագաւորական կամ
տիրապետական պահանջումներ ունեցող ընկերու-
թիւններ հաստատել չէր, ուստի և անոնց ձեռքով
և անոնցմէ անմիջապէս ետքը հաստատուած Եկեղե-
ցիներն ուրիշ բան չին, բայց հաւատացելոց ժողով-
ներ որոնք առանց իրենց մէջ կամ իրարու վրայ տէ-
րութիւնկամ իշխանութիւն մը բանեցնելու, Աւետա-
նին հաւատքով միայն միացեալ՝ իրարու ելլայրա-
կից և կարեկից, բայց ազատ ոգուով այն մի, սուրբ,
Կաթողիկէ քրիստոնէական մեծ մարմինը կը կազ-
մէին : Աս մասին պէտք է որ հոս քիչ մը Նոր Կը-
տակարանին վկայութիւնները խորհրդածութեան
առնենք, տեսնելով Թէ ինչ կը պատուիրէ մեր Տէ-
րը Առաքելոց, երբ զանոնք իւր Եկեղեցին կազմելու
կը խրկէ, և ինչ կը պատուիրէն Առաքեալք իրենց
հաստատած Եկեղեցիներուն և անոնց պաշտօնեա-
ներուն :

Քրիստոս Տէրն մեր ըստ Առաքեալներուն,
Գնացէք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն

և թանոս , մկրտեցէք զնոսս յանուն Հօր և Որդոյ
և Հոգեոյն Սրբոյ . ուստիցէք նոյա պահեն զամենայն
որ ինչ պատուիրեցի ձեզ . (Մտթ . իլ . 19 . 20) :

Իսկ Եվեղեցւոն մշշ վարդապետութիւն և վարուց
մաքրութիւնը պահելու նվատմամբ , անոնց սա մի-
այն ըստ :

Եթէ մեղիցէ քեզ եղբայր քու երթ յանդիմանեւս
զնս յորժամ զու և նա միայն իցէք . Եթէ լուիցէ քեզ,
շահեցար զեղբայր քո . ապա թէ ոչ լուիցէ քեզ , առ
ընել քեզ միւս ևս կամ երկուս : զի ի բներանոյ երկուց
և երից վկայից հաստատեայի ամենայն բան : Իսկ
եթէ և նոցառոչ լուիցէ , անազիր ցԵկեղեցւոջ , ապա
թէ և Եկեղեցւոյն ոչ լուիցէ , Եկեղի քեզ իբրև զեկ-
թանոսն և զմաքնաւորս . (Մտթ . ծլ . 45 . 47) :

Առաքեան ալ Տիտոսի , զոր Կրետէի Եկեղեցւոյն
վրայ հովիս կամ եպիսկոպոս դրած էր՝ կրսէ :

Յառնէ հերձուածողէ , յետմիանզամ և երկիցս խը-
րասելոյ , հրաժարեսչիր . զիտազիր զի թիւքեալ է
այնպիսին և մեղանչէ անձամբ զանձն զատապարտ-
եալ (Ծիռ . Գ . 10 , 11) :

Իսկ կառավարութեան կամ մանաւանդ տիրապե-
տելու մասին յայտնապէս զգուշացուցած է Տէրը թէ՝

Թագաւորք ազգաց տիրեն նոցա , և որ իշխեն նո-
ցա՝ բարերարք կոչին . այլ գուք ոչ այնպէս . այլոր
մեծն է ի ձեզ Եղիցի իբրև զկրտուէրն , և առաջնոր-
դըն իբրև զարասաւորն (Ղուկ . իթ . 25 . 26) :

Իսկ Առաքելոց զալով՝ նախ Պօղոս Տիմոթէոսի զը-
րելով կըսէ :

Զայս զրեմ առ քեզ՝ զի ակն ունիմ ի մօտոյ գալ .
ապա թէ յամեցից զիտացես թէ որպէս պարտ ի-
ցէ քեզ ի տան Աստուծոյ շրջիլ որ է Եկեղեցի . Աս-
տուծոյ , սիւն և հաստատութիւն ճշմարտութեան
Ա . Ծիռ . (14 . 15) :

Իսկ թէ ինչպէս ցրջիլ կամ վարուիլ կը պատուիրէ՝
տեսնենք :

Զոր լուար , կըսէ , յինէն բազում վկայիւք՝ զայն
աւանդեսցես հաւատարիմ մարզոց որք բաւական ի-
ցեն և զայտ ուսուցանել , Պարտ է եպիսկոպոսի ա-
նարատ լիւել , միոյ կնոշ այր , հեզ , ցած , պարկեշտ ,
հիւրաւէր , տսուցիչ . մի թշնամանող , մի հարկա-
նող , այլ հանդարտ , մի կոռուզ , մի արծաթաւէր ,
զի իւրում տանն բարուք վրակացու լեալ իցէ , որդ-
եակս ունիցի որ ի հնազանդութեան կայցեն ամենայն
պարկեշտութեամբ . ապա եթէ ոք իւրում տանն վե-
րակացու չզիտիցէ լինել . զիմարդ Եկեղեցւոյ Աստու-
ծոյ խնամակալ լինիցի : Մի մատաղատունկ զի մի հը-
պարտացեալ ի զատաստանս ստատանյի անկանիցի .
այլ պարտ է նմա վկայութիւն բարի և յարտաքնոցն
ունել . Նոյնպէս և զարկաւազունս պարկեշտս , մի
երկբանս , մի զինեաւէրս , մի զօշաքազս , այլ ունի-
ցին զիմորհորդ հաւատոյն սուրբ մաօք . ինքեանք
նախ փորձեսցին և ապա ի պաշաօնն մատիցեն , զի
անարատք իցին . Նոյնպէս և կանայք նոցա պար-
կեշտք . մի չարախօսք , հեզք , հաւատարիմքյամե-
նայնի : Մարկաւոգունք լինիցին միոյ կնոշ այր , որք
որդւոց իւրեանց բարուք վրակացու լեալ իցեն և
տանց իւրեանց (Բ . Տիմ . Բ . 2 : Ա . Տիմ . Գ . 1 . 12) :

Բուն անոր տուած խրպտին մէջ ալ կըսէ .

Օրինակ լինիցիր հաւասացելոց բանիւք , գնացիւք , սիրով , հաւատովք , սրբովթեամբ . միա զիր ընթերցուածոց միսիթարութեան՝ վարդապետութեան (Ա . Տիմ . Դ . 12. 13) :

Նոյն Առաքեալլ Ծիստսի .

Վասն այսորիկ իսկ թողի զեղի կրետէ զի որ ինչ միանգամ պակաս իցե՞ ուղղեցիս , և կացուցես ըստ քաղաքաց երիցունս որպէս և ես քեզ պատուիրեցի : Եթէ ոք անարատ իցէ , միոյ կոչ այր , որդեակս ունիցի հաւատացեալս և ոչ յամբարուաւանութիւն անառակութեան կամ անձնազանզս , զի պարտ է եալսիսկոսին անարատ լինել որպէս և Աստուծոյ տնտեսի , մի յանգուզն , մի բարկացով , մի թշնամանով , մի հարկանող , մի զօշաքազ , այլ հիւրասէր , բարեսէր , ցած , արդար , սուբբ , ժուժկալ , վերակացու լինել հաւատարիմ բանին վարդապետութեան , զի կարող իցէ և միսիթարել ողջմուռթեամբ վարդապետութեանն , և զիսկառակորդն կշտամբէլ : Ամենեցուն զանձն օրինակ կացուցանել զործոց բարութեան վարդապետութեամբ զանեզութիւն ունել , զործութիւն , զպարկեշտութիւն , զբանն ողջմուռթեան , անպարսաւ լինել , զի ոք հակառակորդն իցէ՝ յամօթիցի , և մի ինչ ունիցի ասել զմենչ չարութիւն (Տիմ . Բ . 7. 8) :

Իսկ Պետրոս իրեն հաւասար կոչելով բոլոր եկեղեցոյ պաշտօնեանները՝ կըսէ .

Զերիցունս այսուհետև աղաչեմ իրը և երեցակից՝ լիկայ չարչարանացն Քրիստոսի , որ և հանգերձ-

ետլ վառացն յայտնելոց հաղորդ . Արածեցէր՝ որ ի ձեզ հօտդ է Սատուծոյ , վերակացու լինել՝ մի իբրև ակամայ՝ այլ կամաւ ըստ Աստուծոյ . մի զօշաքաղութեամբ , այլ յօժարութեամբ , մի իբրև տիրելով միհակացն , այլ լինել օրինակ հօտին . զի յերեխ հովաւապետին բնդունիշիք զանթասամ փառացնպակ . Ա . Պետ . Ե . 1—4) :

Առաքեալլ Քրիստոսի Եկեղեցին մէջ տիրապետութիւն կամ իշխանութիւն հաստատելու զարավարէն այնշափ հնոու կիրկան , որ Եկեղեցին իբրև ընտանիք մը կը նկատեն , և անոր պաշտօնեանները վերակացու և Աստուծոյ տնտեսներ կը կոչեն : Եւ թէ աս սլզբունքն հեռամարտն արդիւնքն ինչ կըրնայ ըլլալ՝ ան ալ կը զուշակէ Առաքեալլ հետևեալ խօսքով .

Իսկ եթէ ոք այլազք ինչ ուսուցանիցէ . . . այնպիսին հավարտացեալ է , և ոչինչ ոչ զիտէ , այլ տապի ի խնդիրս և ի բանս հակառակութեան , ուստի լինին նախանձ , եւո , հայնոյութիւն , կարծիք . չարեաց , խարդախութիւնը ապականելոց մատած մարդկան և օտարացելոց ի ճշմարտութիւնէ պնտի , որ շահավաճառ համարին զամոռածպաշտութիւն . բայց դումերթեոջիր յայնպիսեանց (Ա . Տիմ . Զ . 5—5) :

Ասպէս եղաւ արդեօք Եկեղեցին . այն , դժբաղտաքար . Առաքելական դարը կանցնի , Եկեղեցին առաքելական շալզէն երթալով կը հեռանայ . և ինչ կը տեսնենք այնուհետև . պառակտումներ . հերետիկոսութիւններ , աղանդներ , իշխանութիւն , լի-

հակներու տիրել , թեմերու համար Եպիսկոպոսաց
մէջ կոիւ : Ժողովներ կը լին , թեմեր կորոշուին ,
սահմաններ կը կորուին , Պատրիարքութիւններ կը
հաստատուին . անոնք բաւական չեն ըլլար՝ դարձ-
եալ ուրիշներ . մետրապօլιտական իշխանութիւններ ,
պատուասիրութեան և տիրապետութեան ողի . պատ-
րիարքութիւնն ալ բաւական ըլլար՝ ուրիշ տիտղոս-
ներ , տիեզերական Եպիսկոպոս մը Հոռոմ , անոր
նախանձորդ ուրիշ մը նոր Հոռոմ (Կոստանդնուպո-
լիսի) , իրար նզովել , Աւետարանէն վկայութիւն-
ներ փնտուել թէ որոնւն է արդեօք տիրելու իրաւուն-
քը : Դարձեալ կոիւներ , անհաշտ ատելութիւն ,
բաժանում , արևմտեան և արևելեան Եկեղեցի . աս
ալ բաւական չըլլար՝ աւելի մեծ պահանջումներ .
Բնչ , զլուս Եկեղեցւոյ , Պետրոսի յաջորդ , Քրիս-
տոսի փոխանորդ , բացարձակ իրաւասութիւն .
Հոռոմ Քրիստոնէութեան կեղրոն , Թագաւորութիւն ,
կանոնական իրաւունք , կոնդակներ , հրամաններ
բոլոր աշխարհք , չինազանդողներուն վրայ բանադ-
րանաց կայծակներ , Թագաւորներն իրենց աթոռէն
ինկած հրատարակել , ազգ ազգի վրայ յարուցանել :
Ասոնք ալ բաւական չեն , հաւատաքննութեան ատ-
եաններ , բանտ , աքսոր , խարոյկ . խաչակրութիւն-
ներ այլազգ կարծիք ունեցողներուն դէմ , պատե-
րազմներ , քաղաքներու աւերում , արիւնհեղութիւն ,
սոսկալի բաժանում , երեսնամեայ կրօնական պա-
տերազմ Արևմտեան և Արևելեան բաժանմանց] , կամ

Պապականութեան և Որթուոքառութեան վրայ՝ Լուտե-
րականութիւն , դարձեալ երկպառակութիւններ ,
անվերջենալի բաժանում , թող ուրիշ կոիւներն ու ա-
րիւննեղութիւնները , ատելութիւնը , հալածումները .
անհաւատից առջև սոսկալի զայթակղութիւնները :

Իսկ Եկեղեցեաց իշխաններուն (քանզի Աստուծոյ
տննեսներ անունը իշխաններու փոխուեցաւ) գա-
լով՝ զայթակղութիւններ , զեղծում , մոլորութիւններ :

Եթէ կայ մէկը որ չափազանցութիւն կը կարծէ մեր
առ համառօտ նկարազրութեանը մէջ , այնպիսին
պատմութեանց ընդարձակ էշերուն կ'ուղարկենք :

¶.

Հայաստանեայց Եկեղեցւոյն վրայ տեսութիւն մը :

Մոլորութեան և անօրէնութեան Եկեղեցւոյ մէջ
մտնելուն , Եկեղեցիներուն ալ անոր անալով Առա-
քելական շատդէն խոտորելուն , և անկէ յառաջ ե-
կած բաժանմանց և զայթակղութեանց վրայ ընդհա-
նուր կերպով խօսելէ ետքը՝ նարկէ որ մեր տեսու-
թիւնը թիչ մ'ալ բուն մեր վրայ դարձնելով , տեսնենք
թէ քրիստոնէայ Եկեղեցեաց առաքելական սլզբանց
հետ շատ քիչ միաբանող ընթացիցը նկատմամբ Հա-
յաստանեայց Եկեղեցին ինչ զաղափար , ինչ զզացում
և ինչ վարմունք ունեցաւ :

Նախ պէտք է խոստովանիլ թէ Հայաստանեայց
Եկեղեցւոյն պատմութիւնը եղական է : Սա Եկեղե-
ցին Արևելեան կամ Յոյն Եկեղեցւոյն գուատրը ըլ-

լարով, անոր ծոցին մէջ ծնած, իբր գար ու կէս ար անտր տողած կամովը մնանալին ետքը, կարծես թէ զուշակեցի Եկեղեցւոյ հոգւոյն մէջ ըլլալու փոփոխութիւնը, կամ անոր առաքելական շաւզին հեռանապութրամադրութիւնը, առանց անկէ բոլորովին կտրուելու և բաժնուելու, ինք զինք կրգիացուց, ազգային Եկեղեցւոյ մը հարկաւոր եղող ամէն պատրաստութիւն տեսնելով։ Թէ աս իրողութիւնը հրչափօգտակար եղաւ մոր ազգային Եկեղեցւոյն իր վրայ առաքելական պատկերը բոլորովին անճանաչ չընելու համար՝ ասիկայ այնպէս յայտնի է որ մեր աս համառօտ զրութեան մէջ ապացուցուելու կարօտ չէ։

Հայաստանեայց Եկեղեցւոյն առաքելական սկրզբանց հաւատարիմ մնալու բարեբաղդ վիճակին մէջ հարկ էր նախ որ մոլորութեան և ապականութեան ոգին սպրդելով անոր մաքուր զամգուածին մէջ իր օտար խմբը դնելու ջանար։ Հարկ էր Եկրորդ որ Հայաստանեայց Եկեղեցին, կամ մանաւանդ անոր երեւեցոցիչը եղող վարդապետող մասը՝ իրմէ մեծ Եկեղեցիներուն իշխանաբար մանաւանդ քան Քրիստոնէար մեծնայու փայլունէն խտորդով ջանար բառ կարի ինքզինք անոնց նմանցնել։ Ազդարի չենք տեսներ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ նախնեաց զլսուն մէջ նկարազրուած բոլոր ան գարշութիւնները, չենք տեսներ անօրէնութեան որդիին անոր տաճարին մէջ իր ամէն սրբավիղծ ձեռնարկութեամբը բոլոր զրութեամբ բազմած, բայց կ տեսնենք որը

ինչ որ է արևելեան կամ մանաւանդ արևմտեան Եկեղեցին խիստ մեծ չափով մը, նոյնն է Հայաստանեայց Եկեղեցին շատ փոքր չափով։ կամ ինչ որ առջիններն են զրութեամբ, նոյնն է վերջինը իւփր իւփր նմանութեամբ։ Այսպէս կը տեսնենք Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ ամէն զեղծման պատճառ եղող այն զրուալոր դիսումը՝ Եկեղեցւոյ մը բոլոր արտօնութիւնները մասնաւոր մարմանյ մը մէջ որ Եկեղեցւոյն կարևոր բայց փոքր մասն է՝ վերացեալ կերպով կերպոնացնելու սկսիլ, որ յետոյ աւկան առ սակաւ թանձրանալով կողեր կամ զերազանցապէս Եկեղեցի անունը կառնէ։ Կը տեսնենք Հայաստանեայց Եկեղեցին ալ Եկեղեցւոյ պաշտօնէութիւնը Եկեղեցական իշխանութեան և իրաւասութեան փոխած։ իր պաշտօնեաները մեքենապէս զրութող Աւտական ծխակատարներ քան թէ փրկութեան բանին կենդանի բարոզներ ըրած, յայտնեալ ճշմարտութեանց վրայ հիմնուած առաքելական հաւատալեաց քով՝ ժողովոց մարդկային տկար վճիռներուն վրայ հաստատուած աւանդութիւններն ու պատուէրները զրած։ անոնց պահպանութեանը, կրնանք ըսել, աւելի նախանձաւոր ըլլալով քան առառուածային ճշմարտութեանց, Աստուծոյ որ նոզի է հոգւով և ճշմարտութեամբ միայն ըլլալու պաշտօնը՝ նիւթապէս և իբր ձև միայն կատարուած արարողութիւններով փոխանակած, ամուրութիւնը, եթէ ոչ բոլորովին, արևմտեան Եկեղեցւոյ մը նման, գէտ

ըստ մասին սրբացուցած, ամուսնացեալ երիցունք
ըստ իմիր նուաստացնելով, և այլք որ ի կարգին:

Յաւալին ան է որ Հայաստանեայց կղերը ոչ մի-
այն կը վշտանայ, կը ցամու, չ'ախորժիր ըսել,
կ'ատէ երբ իր վէրբերն իրեն կ'իմացնեն, թէ և զիտէ
թէ իրօր այն վէրբերը կը կրէ, այլև, փոխանակ շը-
նորհակալ ըլլալու որ շատ քիչ վարակեալ է Քրիս-
տոնէութեան մարմինը շատոնց փոտեցնող այնսու-
կալի քաղցկեղէն, նախանձիլ կը թուի երբեմն նա-
խընթաց զիլսոյն նկարագիրն ունեցող եկեղեցական
տիրապետութեան վիճակին, թերևս կարծելով թէ
նախատինք է իրեն այն քրիստոնական ժողովրդա-
կան համեստութիւնը զոր քիչ շատ պահած է, կամ
թէ զուրկ մնացած է այն սուրբ հոգեւոր թագաւորու-
թենէն, վասն զի չունի եկեղեցական թագաւորի մը
կացութիւնը որ զգուանք եղած է երկրի, տարակոյս
չկայ թէ և երկնից :

Հայաստանեայց եկեղեցին տկար է կըսուի . բայց
ինչու համար, միթէ անհր համար որ Պապ չունի,
կամ Պապական չէ կամ վասն զի բաժանեալ մնա-
ցած է այս ինչ կամ այն ինչ մեծ եկեղեցիէ մը, թէ
վասն զի չունի առաջին դարերուն Քրիստոնէից Հը-
ռոռմէական խրոխտ պետութեան անզամ յաղթող զօ-
րութիւնը : Եթէ ինդրոյն պատասխանը աս վերջինն
է, և տկար է Հայոց եկեղեցին վասն զի չունի կամ
կորուած է այն զօրութիւնը, ինչնի կարող է ստա-
նալ զայն . Թող կարդա նոր Կտակարանը, պիտի

սորվի . այլ կարդայ իչ այնպէս ինչպէս կըկարդաց-
ուի ամէն օր Եկեղեցւոյ բնեմն, այլ Բերիացի Հրէից
պէս որոնք «Ազնուագոյնք էին քան որ ի թէսաղոն իին
էին, որ և ընկալան զբանն ամենայն յօժարութեամբ .
հանապազ քննէին զգիրս թէ իցէ այս այսպէս է» :

Փ.

Հայոց եկեղեցին բարեկարգութեան կարօս է. այլ ոչ
կրօնափոխութեան .

Աս վերնազրին միտքը բաւական յայտնի է, բայց
համառօտ բացատրութիւն մը չենք կարծեր թէ անօ-
գուտ պիտի ըլլայ : Հայոց եկեղեցւոյն պակասու-
թիւն մը չէ ազգային անկախ եկեղեցի մը ըլլալը .
անիկայ աս գիրքին մէջ ոչ Քրիստոնէական եկեղե-
ցի մը ըլլալէն կը դադրի, ոչ ալ ընդհանուր Քրիս-
տոնէական մլութենէն բաժնուած կ'ըլլայ, քանի որ
Քրիստոնէութեան էութիւնը կացուցանող հաւատալ-
եաց և բարուց վերաբերեալ աւետարանական վար-
դապետութիւններն ունի և անխախուտ կը պահէ :
Հայոց եկեղեցւոյն բարեկարգութիւն առաջարկող-
ներուն մեծ մասը անիկայ իր անկախութենէն հանե-
լով ուրիշ եկեղեցւոյ մը յարեցնելու դիտումն ունե-
ցած է : Պապական բարողիներ կուգեն որ Հայերը
Հռոմէական ըլլան . ինչպէս յայտնի է, ասիկայ կրօ-
նափոխութիւն է և ոչ բարեկարգութիւն : Հայոց ե-
կեղեցին ոչ միայն Պապական, այլ և ուրիշ որ և իցէ
եկեղեցւոյ նկատմամբ աս բայլն առնելին զգուշանս-
լու է : Եթէ Հայոց եկեղեցին ինք զինք Պապական

կամ կուտնրական կամ երիցական կամ եպիսկոպոսական ընէ, նոյն եկեղեցիներուն զաւանութիւնն ու ձևն իրեն սեպհականելով, ամենէն մեծ սխարժւմներէն մէկն ըրած կ'ըլլայ, որո երբէք Եկեղեցի մը կըրդնայ ընել : Եթէ Եկեղեցի մը բարեկարգութիւն ընելու կարօւէ, ասիկայ պիտի ընէ ի հարկէ ճշմարտութեան և ոչ ի չնորհա այս կամ այն ինչ Եկեղեցւոյ ոչ ալ ճշմարիտ բարեկարգութիւնն մը ըրած կ'ըլլայ որ և իցէ Եկեղեցւոյ նմաներով : Սուրբ Գիրք միայն որ կանոն է հաւատոյ և բարուց կրնայ առողեցնել ճշմարիտ բարեկարգութեան թէ հարկը և թէ չափն ու կերպը: Ճշմարիտ և անկեղծ չէ ան Եկեղեցին որ ինք զինք օրինակ ընծայեցնելով կը պահանջէ որ ուրիշ մը իրեն նմանի . ճշմարիտ Եկեղեցին կը խրատէ սիրով և անձնուրացութեամբ ուրիշ որ և իցէ Եկեղեցի որ Աստուծոյ խօսքը միշտ իրեն կանոն բռնելով էական բաներու մէջ անկէ չխոստորի, խոնարհաբար խոստովանելով որ ինքն ալ միշտ կարօւ է քիչ շատ բարեկարգութեան ընտ Աւետարանին, ոչ թէ ամբարտաւանութեամբ ինք զինք անսխալ քարոզելով կը դատապարտէ որ և իցէ Եկեղեցի որ իրմէ դոյզն տարբերութիւն մը ունի: Բարեկարգութիւնը պիտի ընէ Հայոց Եկեղեցին իր մէջը և ասոր համար ունի նոր կտակարանը, ունի առաքելական գարուց Եկեղեցեաց պատմութիւնը, ունի նաև իր գոյութեան ամենէն իին դարերուն պատմութիւնը: Ասոնց նըմանելով կրնայ որոշել թէ իր մէջը տիրող օտարաւ

մուտ սկզբունքներէն, կարգերէն և սովորութիւններ թէն հրնի է որ իր վերակենսգանութեանը արգելք է: Բարեկարգութիւնը, այսինքն կարգ մը կամ դրութիւնն մը որ բարի է ընդունելով անոր հակառակը խարանելլ, ինչպէս իին ատենուան բալոր Եկեղեցի ներուն, այնպէս ալ Հայաստաննայց Եկեղեցւոյ հոգեյն անշափ հակառակ չէ, որ թէ ընդիանուր և թէ մեր ազգային Եկեղեցւոյ պատմութեան մէջ շատ դէպրեր կրնանք ցուցնել: Ընդհանուր և գաւառական ժողովներն յիշել միայն բաւական է, որոնց մէծ մասին նպատակը Եկեղեցիներուն մէջ սպրղած անկարգութիւնները վերցնելով զանոնք լաւագոյն կարգերով փոխանակել և վարդապետութեանց մասին եղած սխալ համարցողութիւններ կամ մօռութիւններ բուսաւորել եղած է: Կը հարցնենք, չունի Հայոց Եկեղեցին այսօրուան օրս իր պաշտամունքին օրէնքներուն և կառավարութեան մէջ այնպիսի բաններ որոնք անզիտութեամբ կամ սխալ տեսաւթեամբ սպրղած կամ ընդունուած ըլլալով, եթէ մինչև ցարդ բարի և օգտակար կերևային, հիմա զրեթէ ընդիանուր վկայուած է որ անօգուտ և մըսաւակար ալ են: Զկան շատ բաններ զորոնք Հայ կղերը իրը էական կեղծելով, ինքինքն և ժողովուրդը խարել կը կարծէ, քանի որ բաց ի փոքր ռամփի մասէ մը բոլոր ազգն անոնց այնպէս ըլլալուն շատոնց համոզուած է: Զկան այնպիսի Եկեղեցական օրէնքներ, կարգեր և սովորութիւններ որոնց դէմ բողոքուած է, և որոնց

քարեկարգուիլը պատճառ է շատ անզամ որ անհատներ Եկեղեցւոյն ձեռքին տակէն փուարանջելու կը ստիպուին : Քրիստոնէական վարդապետութեանց Ս . Գրոց նշմարիտ իմաստին համեմատ լուսաւոր բացատրութիւնը , արարողութեանց մէջ փոփոխուելու կամ չափաւորուելու մասեր , Եկեղեցական խումբին Պապական պահանջումները որով ժողովուրդն իրմէ պաղեցուցած է , կղերին բարոյական , մտաւոր և նիւթական լիճակը , և ատոն նման բաներ , ահաւասիկ բարեկարգութեան արժանի կէտեր . և ատոնք բարեկարգելու համար Հայոց Եկեղեցին կրօնափոխութիւն ընելու կարօտ չէ , ոչ ալ զանոնք ուրիշի մը ձեռքով և ուրիշներուն խորհածին և ուզածին պէս ընելու պարտական է : Բայց տարակոյս չունինք որ եթէ Հայոց Եկեղեցին կամ ազգը բարեկարգութեան սկսի , շատ բան պիտի գտնէ . այնպիսի բաներ՝ որոնց բարեկարգութիւնն ամենէն լուսաւորեալ ազգաց ուշադրութիւնը իրեն պիտի հրաժրէ , և ազգն ու Եկեղեցին առանց կրօնափոխութեան , մեծ քրիստոնէական աշխարհի մը հետ պիտի եղայրացնէ , առանց զանի Հայաստանեաց ազատ և անկախ ուղափառ Եկեղեցի մը ըլլալէն զրկելու : Մնուի երկիւղները վերցնելու ժամանակ է , ժամանակ է որ Հայոց Եկեղեցին կենդանութիւն և շարժում առնէ . ժողովուրդն արթնցած է , կղերն ինչու տակաւին ընանայ : Հայոց Եկեղեցին Քրիստոնէական Եկեղեցի է , բայց անսխալ չէ . անոր իին

առաքելակամ է , բայց անկէ կրնայ քիչ շատ խոստրած ըլլալ : Եկեղեցի մը որ զինք բարեկարգութեան անկարօտ կը հրատարակէ , կուզէ ըսել թէ ինք անսխալ է , և ցաւալին ան է որ ամենէն աւելի սխալական ան է որ ինք զինք անսխալ կը հաւատայ . իսկ եթէ Եկեղեցի մը զինք անսխալ չի հաւատար , բարեկարգութեան կարօտ ըլլալ ալ կը զգայ բայց բարեկարգութիւն չուզեր , առով կը ջուցնէ թէ ստարեկան Եկեղեցւոյ էութիւնը , Աւետարանին նկատմամբ անստարբեր է : Աս անստարբերութիւնը մարուր Քրիստոնէութեան , առաքելական նշմարիտ Քրիստոնէութեան միայն փրկարար ըլլալուն վրայ տարակոյս ունենալ է : Տէրը տայ որ Հայոց Եկեղեցին աս ողին , աս ախտը չունենայ , և եթէ ունի շուտով անկէ բժշկուի :

ՃԱ .

Արեւելեան բարեկարգութիւնը կամ Բողոքականութիւնն ու Հայոց Եկեղեցին :

Մինչեւ Եկեղեցին Քրիստոնէութեան հակառակակի ոգով մը աստուածայնոյն տեղ մարդկայինը , հոգևորին տեղ նիւթականը , քրիստոնէական ներքին հաւատոյ և սրբութեան տեղ անձնարդարութիւնն ու արարողական մարքութիւնը դնելով , առաքելական և վարդապետական պաշտօնին դէմ Եկեղեցական իշխանութիւն կամ իրաւասութիւն մը յարուցանելով , Եկեղեցին կամ հաւատացելոց ժողովը՝ Եկեղեցի անունն իրեն սեպականող կղերին հպատակած՝

ըստհաճոյ յառաջերթալով աւետարամսկան առաքելական քրիստոնէութիւնը կերպարանափոխ կ'ըներ , արևմտից մէջ կը ծագի այն մեծ բաժանումը որուն ծխական եկեղեցիներ՝ աղանդ , իսկ պատմութիւնը՝ բարեկարգութիւն անունը կուտայ : Յայտնի է թէ մեր խօսքը դարերով առաջ պատրաստուած և Լուտերի ձեռքով կամ անոր ժամանակ կատարուած այն կրօնական մեծ յեղափոխութեան վրայ է , որ առանձին առանձին անուններով այլ և այլ նիւղերով բաժնուելով , ընդհանուր բողոքականութիւն անուամբ Արևելեան և Արևմտեան բաժանմանց վրայ Քրիստոնէութեան իբրև երրորդ բաժանումը ճանչուած է :

Անձնական կարծիքներով կամ կուսակցութեան ոգուվ նախապաշարեալ միտքեր աս մեծ յեղափոխութեան ծագմանը , պատմութեանը , զործքերուն և պտուղներուն վրայ ինչ ճախող վճիռներ ալ տալու ըլլան , ամէն բան անկողմնակալ մտօք դիտել իրենց սկզբունք ունեցող անծինք ստիպուած են խոստովանելու , որ ընդհանրապէս խօսելով , աս յեղափոխութեան արդիւնքը ոչ միայն կրօնական այլ և բարոյական , մտաւորական և բաղարական նկատմամբ բարերար և օգտակար եղաւ Քրիստոնէայ աշխարհին : Ըստ մեզ զարմանալին ան է որ Հայաստանեաց եկեղեցին մինչև ասկէ բառորդ դար մը յառաջ , քանի մը հարիւր տարուան միջոցին հազիւթէ անունը գիտցաւ աս յեղափոխութեան , և Յոյն

ու Լատին եկեղեցւոյ հետ գարերով կոռուելով , բայց ամէն պատերազմէ ետքը միշտ քայլ մը աւելի անոնց մօսենալով՝ ինքզինը անոնցմէ շատ քիչ տարբեր տեսած և զանոնք Քրիստոնէայ եկեղեցիներ ճանչցած ատենը , ամերիկացի բարողչաց արևելք զալումը՝ Արևելեան մանաւանդ Արևմտեան եկեղեցւոյն այնպիս ատելի բողոքականութիւնը մօտէն ճանչնալոյ պատեհութիւնն ունեցաւ :

Սա ծանօթութեան հետևանքն և անոր պատմութիւնը մեզի ժամանակակից ըլլալուն համար անոր վրայ խօսել աւելորդ է : Բաւական է միայն ըսկէ թէ ամերիկացի բարողիչը՝ բողոքական աշխարհին Աւետարանի և Քրիստոնէութեան վրայ ունեցած փորձառութիւնը Հայոց ազգին հաղորդած , և այն փորձառութեան իբրև ապացոյց Հին և Նոր կտակարանները բարողած և ազգին ընտանի լեզուովն ալ նոյն զիրքերը տուած ատենը , բողոքական եկեղեցականութիւն մ'ալ բարողեցին , և Հայ բողոքական եկեղեցեաց հիմնադիրներ ըլլալով նոր բաժանման մը սերմը ցանեցին ազգին մէջ . Հայոց եկեղեցին ալ բանադրանաց շանթելին աս բաժանման դէմ արձկելով , մշտնջենաւոր պատուար մը բաշեց իր և բողոքական քրիստոնէայ աշխարհին մէջ տեղ , և ասով միանգամայն իր ընելու պարտաւոր եղած բարեկարգութեան դէմ : Երանի թէ ամերիկացի բարողիչը Աւետարանին և Քրիստոնէութեան վրայ բողոքական աշխարհին ունեցած փորձառութիւնը հաղոր-

դել միայն բաւական համարելով, Հայաստանեայց եկեղեցւոյ բարեկարգութեան պատասխանատուութիւնն իրեն թողած ըլլային, և չպառակտէին Հայոց եկեղեցին, կամ, եթէ աս խօսքն իրենց ծանր կուզայ և չեն ուզեր ընդունիլ, գէթ շտային այն առիթները որոնց հետևանք եղաւ լիշուած աղետալի բաժանումը որ, ցաւելով կըսենք, ոչ իրենց պատիւ բերաւ ոչ ալ բարեկարգութիւնը օգտակար կրցաւ ընել:

Բայց, եթէ ամերիկացի բարոզչաց շատ մը բարի բաներ քարոզելը չարդարացներ անոնց այն պառակտման գործադիր կամ առիթ ըլլալու թերութիւնը կամ սխալումը, միւս կողմանէ Հայոց եկեղեցւոյն ալ ան բաժանման դէմ ըրած բողոքը՝ չարդարացներ անոր այն բացարձակ ընդիմութիւնը որ և իցէ բարեկարգութեան դէմ: Երանի թէ Հայոց եկեղեցին ալ նմանէր այն թերիացւոց որ և Ազնուականազոյնը էին քան որ ի թեսադրոնիկն էին, որք հանսապազ քննէին զգիրս եթէ իցէ այս այսպէս». (Քրիստոփի առաքելոյն ալ) աս պատուերը կատարելով թէ՝ «Քննեցէր և այլն»:

Մէկ կողմանէ օրինաւորին (Աւետարանին) հետ ապօրինաւոր մը (Եկեղեցական ձև և դրութիւն մ'ալ) կը քարոզուի, միւս կողմանէ այն ապօրինաւորին հետ օրինաւորն ալ կը մերժուի: Ժողովութը, ժամանակը, բանը, ճշմարտութիւնը, և Աստուած կը պահանջնին որ երկու կողմն ալ հակասութիւնը վերցնէ:

«Ոչ մ է նաև ուրան զիստ այս տիզերմիւն եղ միւս զի նման զի զնունակութ մուն մ մ և, ունար պատափ լի մ մար ընդուն զնունակութ չին մուլուրմին ան զնունակութանը քայլ ՓԲԸ լուստ միս զնուն մը ու ուրան գունդու զնուննոց զնունացի, մը նաւուսու

Հայոց եկեղեցւոյն մեջ հակասութիւն կայ եւ պէտք աս հակասութիւնը վերցնել:

Եթէ Հայք այսօր ամէն նախապաշարում, որ և իցէ ակնածութիւն, նաև անտարբերութեան հոգին մէկդի դնելով իրենց եկեղեցւոյն պատմութիւնը քըննեն, պիտի տեսնեն որ հակասութեան մէջ են: Մեր նպատակն աս զիսոյն մէջ ցուցնել է թէ այսպիսի հակասութիւն մը կայ:

Հայոց եկեղեցական պատմութեանը քիչ մը տեղեկութիւն ունողները զիտեն որ Հայոց եկեղեցին եօթը ընդհանուր կոչուած ժողովներէն երեք առաջնը միայն ընդունելով, մնացած չորսը սկիզբէն իվեր ընդունեցաւ և կարծենք թէ տակախն ընդունիր, այսինքն քանի որ մինչև ցարդ ոչ Հայ հայրապետ մը կամ ժողով մը չկրցաւ ի պաշտօնէ զանոնք ընդունիլ, այսօրուան օրս ալ և ասկէ ետքն ալ ոչ պիտի համարձակի նոյնը ընելու: Ցայտնի է որ ժողով մը ընդունիլը անոր որոշումները ընդունիլ է. բայց երբ մէկը կըսէ թէ ես այս ինչ ժողովը չեմ ընդունիր, կամ լաւ ևս ըսենք, երբ կըսէ թէ

իմ Եկեղեցիս այս ինչ ժողովը ընդունած չէ և չընդունիր, և մի և նոյն ժամանակը կը տեսնէ որ նոյն Եկեղեցւոյն մէջ այնպիսի բաներ կան և կը կատարուին որոնք այն ժողովին հեղինակութեամբը հաստատուած են, իրաւունք չնւնենար արդեօք ըսելու թէ իմ Եկեղեցւոյն մէջ հակասութիւն կայ, և պահանձելու թէ այն հակասութիւնն ելլու համար՝ իր Եկեղեցին կամ այն ժողովն ընդունի, և կամ անոր հեղինակութեանը հաստատած բաներն իր մէջէն վերցնէ:

Հայ Պապական հեղինակներէն անոնք որ Հայոց Եկեղեցին Հռոմի առջև արդարացնել, Հայերն ալ խորագիտութեամբ մը որսալ, կամ իրենց բերնովը դատել կը դիտեն, կը պմդեն թէ Հայր Քաղելոյնի ժողովին ատենք պատերազմներով, յաջորդ ժողովոց ատենն ալ ուրիշ այլ և այլ հոգերով զբաղած ըլլալով՝ վերջին չորս ժաղովոց ուշադրութիւն չկրցան ընել, ոչ թէ զանոնք մերժեցին, բանզի Հայոց Եկեղեցին վերջին չորս ժողովոց վճիռներն ու որոշումները, նաև անոնց հետուանքը եղող վարդապետութիւններ և ծեսեր կը նկատուին: Ասոնք իրենց աս փաստաբանութիւնը հաստատելու համար շատ բաներ կը ցուցնան որոնք վերջին չորս ժողովոց հեղինակութիւնները կամ անոնց սկզբանցը համեմատ ընդունուած և հաստատուած են, և Հայոց Եկեղեցին զանոնք կ բնդունի և կը կատարէ, ոմանք ալ թէպէտ հիմա չընդունիր կամ չի կատարեր, եղաւ ժամանակ որ կը նկատունէր և կը կատարէր: Դարձեալ ա-

տոնք իրենց աս փաստը քանի մը Հայ հայրապետաց և վարդապետաց, ինչպէս Եզրի, Գրիգորեանց և Ներսիսեանց և այլոց հեղինակութեանը վրայ կը հիմնեն: Ըստ սոցա Հայոց մէջ ամէն բան, քաւարտան, պատկերապաշտութիւն, վերջին օծում, Պապին զիսաւորութիւնն անզամ հինուց ի վեր ընդունուած են: Ասոր հակառակը կը պղողին նոյն Հայ պապական վարդապետներէն անոնք՝ որ Հայոց Եկեղեցին մոլորեալ և հերետիկոս երևեցնել կուզեն: Ասոնք կը պատեն թէ Հայր վերջին չորս ժողովոց դատապարտուած մոլար վարդապետութիւններն ընդունած ըլլալուն համար՝ այն ժողովները գիտութեամբ և կամաւ մերժեցին, երբեմն անոնցմէ ումանք նաև նզումեցին և թէ թէպէտ քանի մը ողջամփուհայրապետներ շանացին այն ժողովներն ազգին ընդունել տալով Հայոց Եկեղեցին Ըստհանուր Եկեղեցւոյ, մանաւանդ Հռոմայ Եկեղեցւոյն հետ միացնել, բայց անոնց աս զանիքերն անպատուղ եղան, և Հայոց կամողիկոսներուն մասը իր մոլորութեանը մէջ յամառեալ մնաց, ուստի և Քաղկեդոնի ժողովէն՝ ի վեր Հայր հերձուածող և հերետիկոս են: Աս պատճառաւ ասոնք Հայոց Եկեղեցին մերթ Եւտիքական կը նեն Քաղկեդոնի ժողովը ընդունելուն համար, մերթ պատկերամարտ կը նեն պատկերամարտից դէմ եղած ժողովները չընդունելուն համար, և այսպէս Հայոց Եկեղեցւոյն վարդապետութեանց, ծեսերուն և Եկեղեցական զըրեանց մէջ բազմաթիւ մոլորութիւններ կը գտնեն,

մոլորութիւն կոչելով այնպիսի բաներ՝ որոնք վերջին չորս ժողովները մերժած են և Հայր է ընդունին, կամ անոնք ընդունած են և Հայր կը մերժէն։ Աս մոլորութիւնը կարգն են պատարազի ատեն զինւոյն մէջ ջուր չխառնելը, ծննդեան տօնը զատ չկատարելը, երախայից հաղորդութիւնն տալը, հոգևարաց վրայ վերջին օծում չխառարելը, բաւարանի վարդապետութիւնը և զոյափոխութիւնը չընդունելը, կրօնական նպատակաւ պատկեր չգործածելը (որուն զործածութիւնը հայոց մէջ համեմատութեամբ շատ նոր է) և ուրիշ ասոնց նման չնշին, անտեղի և ծաղրելի բաներ, որոնք առաջին երեք ժողովներին ետքը եկող ժողովոց հեղինակութեամբը մտած վարդապետութիւններ և արմարդութիւններ են, և Հայր արդարեւ իրու եկեղեցի զամանք ընդունած չեն։

Երկու կարգկրօնակից վարդապետաց Հայոց նկատմամբ այս հակառակ փաստնբանութեանցը պատճեան ինչ է, և այլը իրաւունք ունի։ Այս հարցումը շատ աղեկ պիտի պարզուի հետևեալ պատմական համառօտ տեսութեան մէջ։

Հայոց հին հայրապետները որոնք յիշեալ ժողովներուն ժամանակակից էին՝ ոչ թէ այն ժողովներուն առիթ տուող անցքերուն և նոյն իսկ ժողովներուն տուած միջիներուն և որոշումներուն անցէտ էին, այլ ընդհանական անոնց շատ աղեկ հմտար ըլլալուն համար էր որ զանոնք ընդունեցան և շին կրնակութիւնի վանդի Հայր մինչև Քաղաքականապէս Հայոց համար ընդունելու քանզի Հայր մինչև Քաղաքականի

ժողովը ընդհանութե եկեղեցւոյ մշշը նդուած վարդապետութեանց հակառակ բան մը ընդունած չըլլալով՝ երբ տեսան որ Նիկոր ժողովէն ետքը Սրեւելեան և Սրեւմտեան եկեղեցից նորաձեռնեանց մէջ բացարձակ առաջ կ'երթան առանց յիշեալ եկեղեցեաց վրայով կարծիք մը յայտնելու կամ անոնց դատաւոր կենալու, խոնդմութեամբ լոելը յաւ համարեցան, բայց չուզեցին յիշեալ ժողովներն ընդունելով անոնց զործերուն պատախանատութիւնը իրենց վրայ առնել։ Հայոց առ եկեղեցական չեզոքութիւնը նախ Ծունաց և ապա Լատինաց ուշադրութիւնը արթնցուց, և հակառակութիւնները սաստկացան։ Առ հակառակութեանց միերջ տալու նպատակաւ Հայոց հայրապետներէն ոմանք արդարեւ շատագով համդիսացան յիշեալ ժողովոց կամ անոնց որոշումներէն զիհիաւորներուն, բայց չյաջողեցան։ Վերջապէս Լատինը մուտք ունեցան Հայոց մէջ և սկսան իրենց եկամուտներ շինել, վերջապէս եկաւ Կիլիկիցւոց ժամանակը ուր Հայերը քիչ շատ յարաբերութեան մէջ մտան քաղաքականապէս Լատինաց հետ, և Կիլիկիցի Հայ հայրապետները սկսան կամաց կամաց պատրաստուիլ, Քաղկեդոնի ժողովէն ետքը մտած ամէն բան ընդունիլ, շատուգովել, և աղջին մէջ ալ մոցնել, մինչև ոմանք այնչափ յառաջ զացին որ նոյն իսկ Պապին զիմաւորութիւնը, անոր Պետրոսի յաջորդ և Քրիստոսի փոխանորդ ըլլալու պահանջումը։ Լատինական փաստերով պաշտպա-

նել, և քիչ մնաց որ բոլոր ազգը Պատին իրաւասութեանը ներքեւ պիտի գնէին : Բայց անաստեն ալ զբունուցան Հայաստանի մասին մէջ սաստիկ կերպով բոլոր աս նորաձևութեանց դէմ բողոքողներ : Հայոց եկեղեցական պատմութեան տեղեակ և լողները զիտեն Հայրատացոց և Լամբրոնացւոյն մէջ տեղի ունեցած վէճերը : Բոլոր աս իրողութեանց արդինքը սա եղաւ որ հեղինակրամիւն ունեցող անձանց ազդեցութեամբ որոնց անունները տալ հարկ չէ Հայոց եկեղեցւոյն մէջ մտան վարդապետութիւններ և արարողութիւններ, որոնք արդարեւ, ուստից քաածին պէս ընդունուած և հաստատուած են այն ժողովներով զորոնք Հայք ընդունեցան և չեն ընդունիր, մէսկիտիւն ժամանակը Հայոց եկեղեցւոյն հինգաւատութիւնն ալ մէկտեղ կը պաշտպանուէր և խրառաց : Աւստի իրաւնք ունին առջիններն ըսկըրւ թէ Հայոց եկեղեցւոյն մէջ մտած են այնպիսի վարդապետութիւններ որոնք վերջին չորս ժողովոց արդիւնքն են . բայց իրաւացի չէ ըսել թէ Հայք եկեղեցովին ընդունած էին այն ժողովները : և պատերազմներով և ուրիշ պատճառներով զբաղած ըլլալով՝ չկրցան այն ժողովներուն ուշադրութիւն ընել ըսելն ալ անհիմն է : Միւս կողմանէ վերջիններն ալ իրաւունք ունին խսելու թէ Հայք այն ժողովները ընդունեցան, բայց անիրաւ և իրենց սկզբանցը միայն համեմատ է ըսել թէ Հայք այս ժողովները ընդունելուն համար մոլորեալ և

ներեստիկոս են : Հայք յայնմ միայն մեղաղրելի են որ հակասութեան թողուցին մուտ զտանել իրենց եկեղեցւոյն մէջ : Աս հակասութիւնը պէտք չէ որ վերնայ . Հայոց եկեղեցին ունի ախճածութեան մը տեղի աս հակասութիւնը չվերցնելու . նոյնը վերցնել ուզողները Հայաստանեայց եկեղեցւոյ թշնամի և ներեստիկոս եղած կը լլան . և եթէ այնպէս է, Հայոց հին հայրապետները որ այն հակասութեան մէջ չէին, հակասութիւնը վերցնել ուզողներէն աւելի ներեստիկոս եղած ընն ըլլար . վերջապէս ինչ ճամբռով սա հակասութիւնը կրնայ վերնայ . բոլոր աս հարցումներուն պատախանը մենէ իմաստուններուն կը թողունք, հարկաւ այնպիսի իմաստուններու, որոնք միանգամայն ուղղախոհ և արդարախոս են : այս պայմանը կը կամ ուղղական ու համառաջապահ անձն պահպան նայ ով սկսէմի, ցիսնեպարհապահ թէ շատեհի զըրլիլլա, զաւ զաւ զբան մասց նոյի ընթափնութիւնը համապատասխան դու յառարձնուն վհանելուն պը բործ բայի այնունեց ա նուռնի . ի զանան մեղադառն իւրաքանչակունք պահպահ զըրա չե մայելուն ժամանուն : ընթը չե առցնուն մասնեւներոց զայնելուն հաւաքը մասնակիապացունք դու յառելուն ալ միջրը պէտի չի մնաց պարտավոր զա զայիլուն այսուհետ մարդուն նոյթ մէջ մասնաւունն ուն օսման վրային մարդու ուն հոգ ունու ցէլ ախն թէ . և ոյն մայի

մ վրաբարձն պատմ նորոյ զուժ : մ արիտակը բանելի յանուար ուսն սփրաբան մասնաւութիւն դա

որուժ : բանդի դո չ զուխ զմ թ առիս առիս անուան ու ուսն սփրաբան մասնաւութիւն դա

ԲՈՂ. Ա. ՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ցումքրուս բանդի դո չ զուխ զմ թ առիս առիս անուան ու ուսն սփրաբան մասնաւութիւն դա

Արդէն Հայոց մեծ մասին մտքին մէջ ծնած է, մտացածներուն մտքին մէջ ալ ծնաներու մօտ է աս գտղափարը թէ Հայոց Եկեղեցւոյն մէջ բարեկարգելու բաներ կան, և ազգը լրճայ և պարտական է զանոնք բարեկարգել : Մեզի կրնայ հարցուիլ որ ինչ իրաւացի պատճառ ունինք բաներ թէ Հայոց ազգը բարեկարգութեան պատրաստուած է, և յայտնի կամ լրելեայն անոր եր փափաքի :

Ազգը հիմա ոչ թէ նախապաշարմամբ, ինչպէս էր ասկէ տասնենինք կամ քան տարի առաջ, այլ զի տութեամբ համոզուած է որ պապականութիւնը իրեն համար չէ, մեռած և լուծուելու վրայ եղող դրութիւն մը ազգը չի կրնար կենդանազնելով յառաջադիմութեան ճամբուն մէջ դնել : Համոզուած է դարձեալ որ Քողոքականութիւն կոչուած բարեկարգութիւնը որ Եւրոպայի քանի մը երևելի ազգերն ընդունած են՝ անհաւատութիւն կամ սուկալի մոլորութիւն մը չէ . թէ պէտ ինք անոր այս կամ այն կերպ,

զօրօրինակ Երիցականութիւնը կամ Խպիսկուպրաս կամութիւնը իբրև արդէն շինուած և պատրաստուած պրութիւններ իրեն սեպհականներու պարտական չէ : Ըստէ թէ ազգը հանչցածէ որ իրեն համար կրօնափոխութիւն, այս ինչ կամ այն ինչ Եկեղեցւոյ հարիլ հարկ չէ, ոչ ալ զոտակար է ; Պատլ զիտէ որ ինք Քրիստոնէութենէ խոտրած Եկեղեցի մը չէ, ինչպէս որ այս կամ այն Եկեղեցի կը ջանան զինքը համոզել . զիտէ որ թէ պէտ Հայոց Եկեղեցին Քրիստոնէութեան հակառակ մոլորութիւն մը հնապած չէ, բայց այլ և այլ առիններով կամ պատճառներով հարիւրաւոր տարիներու ընթացքին մէջ իր մէջ ընդունած է օտարակուտ բաներ, և թէ այն օտարամուտ բաներուն պատճառաւ, և ժամանակին պարագաներուն յարմար, այսինքն Քրիստոնէութեան ոչ նակառակի, յառաջադիմութեան ալ նազարաւոր զրութիւն մը ընկենալով համար, ևս մնացածնէ, և որչափ որ կը պափաքի և կը ջանայ զօտեւորիլ յառաջ երթալու, անէպ կը զայթի և կաղնուի կաղը կերթայ, երբեմն նաև զնացածին չափ նորէն ևս դառնալու կ'ասիպուի :


Գիտէ դարձեալ Ազգը որ այս ինչ քան բարձրաց առաջ կը զայթի և կաղնուի կաղը կերթայ, երբեմն նաև զնացածին չափ նորէն ևս դառնալու թէ ինչ քան իբրև Քրիստոնէայ ժողովնորդ, իբրև Եկեղեցի կրնայ ձգել կամ բարեկարգել : Զիտէ որ ինք իբրև Ազգատ Եկեղեցի մը իրեն համար և իր

մէջը իրաւումք ըրած բաներուն համար ուրիշներէն պիտի մեղադրուի, բայց ան մեղադրութիւններուն լսելու գարստական չէ, և եթէ այն բաներուն համար զինքը մեղադրողներ պիտի գտնուին նոյնչափ ալ և մերկւանկից աւելի զինքը զովողներ պիտի գտնուին. բայց աս ալ իրեն փոյթ չէ, այլ միայն կը խորհի թէ ինք իրեն համար խորժելու և զործելու իրաւունք ունի ինչ և ինչպէս որ լաւ կը դատէ. իսկ իրեն դէմ ըլլալու մեղադրութիւններուն համար բան մը կոր- սընցուցած պիտի չըլլայ, բանզի անոնք որ բարե- կարգութեան մը համար զինքը պիտի մեղադրէն և մերժեն, հիմա ալ դեռ այն բարեկարգութիւնները չըրած արդէն կը մեղադրեն և կը մերժեն :

Ազգը հիմա աս խորհրդածութեանց տէր ըլլալուն համար պիտի խօսի, զրէ և պահանցէ, և պէտք եղած միջոցներն ալ պիտի զործադրէ. որ բարեկար- գութեան ձեռք զարմուի : Կղերը զիտնալու է որ ինք բանի որ ազգին Պապը չէ, և չի կրնար ազգին և եկեղեցւոյնվրայ Պապովկան պահանջումներունենալ, ազգին աս գաղտնաբաններուն և բերմանը դէմ չի կը նար դնել, ինչպէս որ Պապը ընդհանուր Քրիստո- նայ աշխարհին գաղափարներուն և բերմանը դէմ դնել չկրցաւ, չի կրնար, և չպիտի կրնայ : Բայց սա ալ զիտնալու է Հայոց կղերը որ ինք բարեկարգու- թեամբ բան մը չի կրունցներ, այլ կը շահի . բանզի ազգը որ բարեկարգութիւն կուզէ, զոնէ ազգին մէջ ամենէն լուսաւորեաները, խելացիներն ու ճշմա-


րիտ ազգասէրները, այսուհետև օտարի պիտի չդիմուն, այլ Ազգին մէջ Ազգէն բարեկարգութիւն պիտի պահանջնեն :

Աս զաղափարը բացատրելու համար էր որ մենք աս համառօտ զրութեան ձեռք զարկինք, և նոյնը ազգին խորհուղ մասին խորհրդածութեանը առջև դնելով պարտաւորութիւնմը կատարած կը կարծէնք:



զայտի վեցու մասնաւու , պահպանուրան անձ
անքն որդութեան ներք չի ներկ պա , ճնշու^ւ
ըստ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
ըստ պա զայտի որդութեան պահպանուրան ու
զայտ և զայտի զայտ մասնաւու առաջ առաջ
զայտ զայտնեանուրան զայտ բանու ներք
զայտնեանուրան նախաւուրան բանու բանու





1250R

Յայստուակի Սզբային գրադարան



NL0438238

6938